

ՍԻՐԱՆ

ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՈՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՄԻՐԱԿԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՄԱՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՅ ՊԱՇՏՈՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՆՈՐ ԾՐՁԱՆ

ԺԱ. ՏԱՐԻ 1937



ՏՊԱՐԱՆ ՍՐԲՈՑ ՑԱԿՈՒՔԵԱՆՑ

ԵՐՈՒՍԱԼԵՄ

Հ Ի Ռ Ա, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

ԺԱ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1987 — ՍԵՊՏԵՄԲԵՐ

Թիւ 9

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԵԱՏ ՃԻՇԴ ՄՏԱԾՈՒՄ ՄԸ

— — — — —

Ուշազրաւ այն յօդուածաշարքին մէջ, զոր Պ. Դէորգեան, հիպրոսէն, վերջերս հրատարակեց Գահիբէի «Ալմեւին մէջ», իրեն ողջամիտ դատում ամենէն աւելի հաճելի թուեցաւ մեզի իր այն տեսութիւնը, որով եկեղեցւոյ, այսինքն Հայ եկեղեցւոյ Բարեկարգութիւնը ըսելով կը հասկնայ եկեղեցականներուն պատրաստութիւնը իրենց կոչումին և ասպարէզին, ինչպէս և կրօնական դաստիարակութիւնը գլարցներէն ներս և ժողովարդին մէջ, այսինքն ամրոջ ազգին քրիստոնէական կեանքի մշակումը իր եկեղեցին ճամբով։

Ու կը խորհինք որ եթէ, փոխանակ իր յօդուածներուն կէսէն աւելիին մէջ քողոքականութեան վրայ յամենալու, այդ մասին մանաւանդ զրած ըլլար աւելի զիաւորուած և դասաւորուած ընդլայնումով մը, ո՞չ միայն աւելի հաւատարիմ պիտի մնացած ըլլար իր վերնազրին, այլ նաև աւելի օգտակար ծառայութիւն մը պիտի մատուցած ըլլար ազգին ընդհանրութեան համար յաւէտ շահնեկան նիւթի մը լուսաբանութեան։ — կ'ընենք այս զիաւոլութիւնը՝ ի պատիւ զարգացած և իր ազգին և եկեղեցին զգացումն իր մէջ չերմ պահած մը՝ տաւորականին, զոր անձամբ ճանչցած ենք Պ. Դէորգեանի մէջ։

Բարեկարգութեան ինսդիրը այժմէական ըլլալէ աւելի՝ մշական, և, թո՛ր շատ մեծ չթուի այս բառը, յալէրժական է մեզի համար։ միշտ գյուղաթիւն ունեցած է, և պիտի չդադրի ընաւ ունենալէ։ իր եկեղեցին զգացումն ունեցող ժողովուրդի մը համար ոչինչ աւելի ընական է քան զայն իր հոգեկան և բարյական կարիքներուն համընթաց և համապատասխան դրութեան մը մէջ տեսնելու իւձը։ և եթէ կարիք չէ եղած, ինչպէս կը կարծուի առ հասարակ, հարկաւոր չափով մը գոհացում տալ անոր, պատճառն է ազգին դարաւոր կեանքը, քաղաքական և ընկերային դժբախտութեանց և մշտական ցրուածութեան իր վիճակովը։

Բայց յառաջ քան այդ կէտին համնիլը, այսինքն ըսելէ առաջ թէ մեր եկեղեցին համար այժմ զէթ անհրաժեշտ կարիք կա՞յ արդարեն բարեկարգութեան, կ'ուզէինք նախ շեշտել այն տարրերութիւնը, զոր իրաւամբ կը մատնանշէ Պ. Գէորգեան, իրարմէ զատորոշելով վերանեղոգութիւնն ու բարեկարգութիւնը։ Առաջինը՝ հայերէնի վերածուած ձևն է ֆրանսերէն րéformé բառին, որ երբեմ, թերևս աւելի ճշգրանութեամբ, վերակազմութիւն և թարգ-

մանուած է մեր մէջ : Եւրոպական այդ բառը սկիզբէն մեր մէջ գործածուած է «բողոքականութիւն» նշանակութեամբ, այն մտածումով թէ այս վերջնին հիմասդիրները, գժողով կաթոլիկ քրիստոնէութեան վրայ գարուց ի դարս համարարդուած դաւանական ու ծիսական նորութիւններէն, ուզած են իրք թէ նախական եկեղեցւոյ հաւատքին ու պաշտամունքին պարզութեանը դառնալ : Խակ բարեկարգութիւն բառը, բուն հայերէն բառ մըն է, որ կը նշանակէ եղած կարգին բարւոր պահպանումը . զրեթէ հոմանիշ՝ կարգապահութեան (discipline) :

Եւ սակայն մեր մէջ, շատոնց, նոյն իսկ հայ բողոքականներու գրչին տակ, գրարեկարգութիւն» բառը զործածուած է թօնքու (վերանորոգութիւն) իմաստով, սխալմամբ անշուշտ : Ու այդ սխալն ինքնին, հետևանք ովերանորոգութիւնա բառին չինելուն մեր լեզուին մէջ, կը ցուցնէ ինքնին՝ այդ բառին ներկայացուցած եկեղեցագիտական զաղափարին բողոքական առումով անհոյութիւնը մեր մէջ : Զի մտածումն է որ կը ծնի բառը . երբ չկայ բառը, այդ կը նշանակէ թէ չէ եղած զաղափարը :

Արդ, եթէ երբեմն երբեմն «բարեկարգութիւն» պահանջողները այդ բառով կը հասկնան «վերանորոգութիւն», այսինքն նահանջ դէպի հին անցեալը, մեր կարծիքով անկարելի է այդ . ժամանակը ետ չի դառնար . ու ժամանակին հետ հարկեցուցիչ հանդամանքներու մէջ բանականութեան և ողմտութեան կատարած անումի և զարգացումի փոփոխութիւնները յեղաշրջելը անհեթեթութիւն է պարզապէս : Խօսքը զաւանանքին մասին չէ անշուշտ այստեղ . անոր յառաջդիմութիւնը իր ինքնապահպանումէն այսինքն ակունքէն ստացած իր նախկին յստակութիւնը պահելուն մէջ է արդարեւ : Ու մեր եկեղեցին, աշխարհ զիտէ, ամենէն պահպանողականն է այդ մասին, իրեն հետևող երեք առաջին ժողովներուն միայն դաւանութեան, Խնդիրը, հոս, կը կայանայ այդ հաւատքին պատեանը կազմով եկեղեցական, պաշտամունքային, կարգապահական ևայլն սովորյթներուն մէջ . կարելի՞ է պահանջել որ ատոնք ամէնքը ունենան այն ձեր և կատարուին այն կերպով զոր ունէին և որով կ'ըլլային անոնք ի սկիզբն քրիստոնէութեան — Խակ եթէ բարեկարգութիւն բառը պիտի առնունք իր բուն հայեցի իմաստին մէջ, այսինքն իրեւու բարու կարգին պահպանումը, անոր պէտքը միշտ և այժմ աւելի քան երեք կայ արդարեւ :

Ամէն ինչ որ ունեցած ենք և ունինք ցարդ, իրեն կարգուկանոն կրօնական և եկեղեցական կեանքի, պաշտամունք, ծէս, սովորութիւն, աւանդութիւն, երդ, արարողութիւն, իրաւունք, օրէնք ևայլն, մեր նախնեաց իմաստութենէն այնքան բանաւոր կերպով են անօրինուած, իրապէս այնքան գրարւոք կարգ մըն են անոնք իրենց ամբողջութեանը մէջ, որ որքան աւելի ժօտէն և իրենց ներքին կապակցութեանը մէջ ճանչնաք զանոնք, այնքան աւելի պիտի սքանչանաք այն ողիին վրայ որ ծնած և պահպանած է զանոնք : Այդ ողին, իր խորքին մէջ, առանց մին միւսին վասելու բնաւ՝ ճշմարտապէս քրիստոնէական և ազգայնական միանգամայն, այնպիսի օծութիւն մը տուած է մեր ամբողջ կրօնական զրականութեան և մեր եկեղեցական աղօթքներուն ու օրհներդուրուն մանաւանդ որ, ինչպէս բազմմամուտ հայագէտ բոլլանգեան մը ատարի մը առաջ հոս անձամբ հաւաստեց մեզի, արևելքի պատիկ քրիստոնեայ ազգերուն մէջ ամենէն սրտազրաւն ու մեծարժէքն է մերինը : Այդ ողին, դարձեալ, այն-

պէս մը կերպաւորած է մեր պաշտամունքը, ծէսը և արուեստը, այսպիսի դաշն համեմատութեամբ մը շաղած՝ հիւսած է անոնց մէջ միսթիք կրօնազգածութիւնը և կեանքի լուրջ ըմբռնումը որ, ինչպէս շարունակ վկայած են այստեղ այցելող եւրոպացի մտաւորականներ, անդիմադրելի է անոնց տուած շինչի և բարձրացնող տպաւորութիւնը: Նոյն այդ ողին է եղած նմանապէս ներշնչողը մեր եկեղեցական կանոնազիտութեան և ազգային օրէնքներուն, որոնց շնորհիւ այս ժողովուրդը կրցած է պահել իր նուրիապետական զրութիւնը եւ կրօնական և ազգային կեանքի բարյականը, հակառակ քաղաքական տագնապներէ իր մէջ յառաջ եկած անվերջ վերիվայրութեանց:

Ինչ որ տուած են մեզի մեր նախնիք այնքան իմաստութեամբ և սիրով, որպիսի եղած է միայն, օգտակար և գեղեցիկ միանալամայն, իբրև դրութիւն, իբրև կազմ և իբրև կեանք: Խսկ ինչ որ ունինք այժմ մեզի տրուած այդ ամենէն, կարելի է ըստ՝ նոյնն է յրնդհանուրն, բացի գիտուածաւ աւելցած եւ պատահաբար թափած ինչ ինչ մասն մասներէ, որոնցմով չէ եղծուած սակայն ամբողջին նկարագիրը:

Մեր խորին համոզումն է թէ, մեզի համար, բարեկարգութիւնը մեր այդ ունեցածը իր բարուր վիճակին մէջ պահելու յանադրութիւնը միայն պէտք է ըլլայ, ամբողջին մէն մի մասը ինքն իր մէջ և ամէնքը իրենց միասնականութեանը մէջ պահպանելով մաքուր և տոկուն, որպէսզի հնար ըլլայ իրագործել իրենցմով կէտադրուած նպատակը, որ է ազգին հոգևոր կեանքին բարգաւաճումը:

Բայց այդ բանին համար անհրաժեշտ է երկու բան. հարկ է, նախ, որ ըլլայ իր կոչումին զիտակցութիւնը ունեցող և իր ասպարէզին համար պատրաստուած հոգևորականութիւն մը. և յետոյ, հոգևոր մշակոյթի ընդունակ ժողովուրդ մը: Առանց այդ երկու պայմաններուն լրացումին, անկարելի է բարեկարգութիւնը. ահա թէ ինչո՞ւ համար արդարապէս զնահատելի կը զանենք Պ. Գէրոգեանի աեսութիւնը, երբ կը խորին թէ բարեկարգութեան կարեորազն տարրելին են եկեղեցականն ու ժողովուրդը, իսկ այդ երկութը իրենց պարտականութեան բարձրութեան վրայ պահելու միջոցները՝ կղերին կրթութիւնը եւ ժողովուրդին կրօնական դաստիարակութիւնը:

Միւս ամէնքը, կուսակրօնութեան խնդիր, լեզուի հարց, պաշտամունքի երկարութիւն, քառաձայն, ևայլն, կարեորաւթեան տեսակէտով կը ման յետնազոյն աստիճաններու վրայ: Ասոնցմէ և ոչ մին կրնայ ո և է չափով նշանակութիւն ունենալ ժողովուրդը իր կոօնքին եւ եկեղեցին համար տաքցնելու խնդրոյն նկատառման առթիւ:

Մենք պէտք ունինք մնուցումի եւ կազդուրումի միջոցաւ բուժումի կերպին, որ մեր հասկցած բարեկարգութիւնն է, և ոչ թէ վերանորոգումին, այսինքն réformemն, որ վիրահատութեան կերպն է:

Եթէ մարմինին վատոյժ լինելուն հետեանքով խոյլեր կը գոյանան, խոհական կը համարուի դանակէն աւելի մնունդին դիմել:

Ու մնուցումին գերազանց եղանակն է հոգևորականներու կրթութիւնը և ժողովուրդին կրօնական դաստիարակութիւնը:

Բայց կ'արժէ անդրադառնալ գեռ այս հարցերուն:

ԿՐՈՆԱԿԱՆ

«Է ՍՈՒ Ա Ծ Բ»

(ՊԵՆՏԵԿՈՍԵ)

(ԳՈՐԾՔ Բ. 1-21)

Հոգեգալստեան կրաչքը հասկեաի բնայող ապացոյցներուն մեծագոյնը այն խօսքերուն մէջ է զորս Պետրոս, առաքեալներուն երիցազոյնը, ուղղեց այն օրը վերինաստան մէջ հուաքուած քաղմանթեան: «Եյ զէաքը, կ'ըսէր ան, որ իր արտակարգ բնութեամբը ձենէ շատերուն գարմանք եւ սքանչացում կը պատճառէ, եւ ուրիշներուն առեղծուած ային եւ նոյն խսկ ծիծաղելի կը թուի, անլուր բան մը պէտք չէ երեւի ձեզի. անոր մասին խօսուած է կանխաւ. որուած էն. (այս է որ ասացաւն): ու իր միութը արագ պացքով մը կ'անցնի մինչեւ Յավէլս սեփիւթ, որուն մէջ, մարգարէն՝ հոգվովը մեսական խտէալին ակնկառոյց՝ ոչ թէ ուրիշներուն պէս անոր մէջ կը ահանէ քաղաքական փառքերուն կամ ներկալան երջանկութեան մը հեռապատկերը, այլ բորորովին հոգեւոր եւ բարոյական զիճակ մը, հեղումը սուրբ ողիի մը, այնքան առատօրէն բաշխուելով ամէնուն՝ որ ամբողջ ժողովուրդը, ամէն հասակի ու զասակի իր մարգերովը մարգարէներուն հասարակութիւն մը կը գտուայ, ու քանի մը հանասներուն մեխանորհուած երկնալին պարգեւը կը լինի ժառանգութիւնը բովանդակ պազին:

Առաքեալին մտածութեանը մէջ զենտեկոստէի օրուան իր հոգեկան փորձառութեան նոյնացումը կին Կոտակարանի մարգարէութեան հետ՝ իր իմաստն ունի. ան կը նշանակէ սա իրողութիւնը թէ քրիստոնեայ սերունդը, իր առաջին օրերէն, վարժուած էր Հին Աւելտը նկատելու աստուածային խօսուում մը՝ ծրագիր մը, որուն կատարումը՝ գործադրութիւնն էր նոր Ռւտարը: Խել մարգարէն վերագրաւած այսուրս յետնարտ (վերջին օրերը), այդ բառուն՝ Յավէլս կին Կոտակարանան բնագրին եւ թարգմանութեանց պակսելուն համար նոյն խսկ, քրիստոնէական ըմբռումով նոր իմ սլրութիւն ժամանակին է, այսինքն թու-

կանը իրականացման Աստուածոյ արքայութեան, ճշմարիս մեսիական թագաւորութեան, որ, այդ օրը, Ս. Հոգևոյն իջևումին միջոցաւ իրականացաւ եկեղեցւոյ հաստատութեան մէջ:

Աշխատունական կեանը քրագաւաճման մէջ բ հանգէս եկած ամէն մէջ յատազիմութիւն, ճշմարտութեան ճամբուն վրոյ կատարուած մէն մի քայլապիսի, քրիստոնեան նայելով են՝ գէպի Հին Խատեսութեան սուտութեական խորհրդները, իրաւունք զգաց ըսկու իւրովին. այց եղածը այն ըստաւծն էն. ամէն առաքեալ կամ աւետարանիչ իր խօսքին մէջ հիւսեց մարգարէական տեսիլք մը. Եկեղեցիին մէջ ամէնքը տեսան Տապանակին ու Տաճարին ուրուադիթը, խաչի Զօհին մէջ՝ ներքի գասին արինը, ձկնորսներու խօսմբին մէջ՝ հովիսներուն հոյլը, ու քըրիսոնէական կեանքի և քաղաքակրթութեան անդուլ եւ անփերջ եռուցենուն մէջ՝ հեղուածութիւն մէջ անսապատ չնորդարախամումը: Լիզան ու բառածը ամէն եղած գործ, որպէսզի զիպուածի պատառումէն զուրս մնայ, հարկ է որ նախատպէս ըստաւծ ըլլայ. ուրիշ բացարութեամբ, ամէն բան աստուածային ծրագրի մը իրականացումը պէտք է ըլլայ մարգաւն կեանքին մէջ:

Հաւատաքը իր հիմունքին ապահովութիւնը պէտք է գտնէ ոչ թէ լոկ ներքին և սրբագրութեան փարձառութեան մը, այլ նաև ու մանաւանդ Գրուած խօսքին աստուածային ստուգութեանը մէջ՝ և Աւորը Հոգւոյն ներկեցւոյ միջոցաւ կատարած մէն մի գործի պատմութեանը մէջ, կ'ըսէ քրիստոնեայ մատենագիր մը, ճշմարտութեան զրուած խօսքն է որ կը հաստատի և կը վկայուի, իրեւ աստուածային խոսուում կամ գաշինք:

Ոչինչ կինայ լինել առանց Անոր: Հոգեոր ուսուցումին գերազանց մեթսան է անիկա. իեթ Բանը չմարդանար, մարդիկ՝ որոնք միշտ նշանի մը կը կարատին համազուելու համար՝ պիտօն չկարենայլին հաւատալ Աստուածոյ: Որպէսզի մարգս իրական արքէք մը ներկայացն, պէտք է որ հոգեոր չունէ մը ըլլայ իր ներօս, իրեւ ի վերուստ իշած թափուած խորհուրդի մը խօսուն արտայայտութիւնը: Հաւատացեալին կեանքը իր բոլոր կողմերուն վրայ

պէտք է կարենայ ներկայացնել Ս. Դրգով բառած սկզբունքի մը գործարութիւնը՝ իր կրած ամէն մէկ տառապանքի մէջ՝ համակերպութեամբ, իր ունեցած մէն մի յաջողութեան մէջ՝ լրջութեամբ, պէտք է կարենայ ան ըսկել. սկսյ է որ ըստած է»։ այսինքն ամէն տաճն ինքզինքն զգայ ենթարկեալ մը աստուածային կամքին։ Այդ կերպով է միայն որ իր կհանքը բարիք մը պիտի ըլլայ ոչ միայն իրեն՝ այլ նաև այլոց համար, զի ամէն փրկուած հոգին՝ Աստուծոյ ապացոյց մըն է անհաւատ այս աշխարհին մէջն։

Թ. Ե. Գ.

ԱՂՕԹՈՂԸ

(Ա. ԿԻՐ. ԱՐՐՈՒԵՏԱՆ) (ՑԱԿ. Ե. 16-20)

Աղօթքին չէ որ կ'երթայ Առաքեալին նայուած քը այս փոքրիկ հաստուածին մէջ, այլ աղօթողին։ Որովհետեւ զօրովթիւնը՝ զոր ստուգապէս ունի իր մէջ աղօթքը, իրեն կուգայ ոչ թէ իր բառերէն, այլ այն անձէն՝ որուն հոգւոյն բդիումն է ինքը։

Գրուած, արտասանուած կամ երգուած խօսքին մէջ չի կրնար ըլլալ արդարն աղօթքին արժէքը, եթէ այդպէս լինէր, չար մարդոց աղօթքները, որոնք յանան այնքան սրտագրաւ կը թուին իրեն իմաստ եւ իրեն արտայայտութիւն միանգամայն, ամենէն մեծարժէքները և հզոնները պիտի ըլլային։ Այդպիսի սիման գատումէ մը ըլլագուշացնելու համար է անշուշտ որ առաքեալը աղօթքին ոյժին ակնարկելէ անմիջապէս յետոյ կը շեշտէ աղօթք արգարոյ։ Արդարին, այսինքն մաքուր սիրու և սուրբ խղճմանաք ունեցող, իր մատածունքը Աստուծոյ խոկումովը միշտ լուսաւորող անձին աղօթքն է միայն զօրաւոր։

Գողագիրը այսպէս ճշգիլէ զերջ, առաքեալը կ'անցնի օրինակով ևս հաստատել զայն։ Իր յիշողութեան մէջ կենդանացած կը զգալ անտարակոյս մեծ աղօթքները, որոնց հանդիսարանն է Հին Կրտակարանը, և որոնց յիշատակին տպաւորութիւնը երկար ատեն տեսական եղած էր իսրայէլի սրտին մէջ։ Մովսէսը ու Սամուելը

զիհաւորաբար, որոնց համար կ'երգէր Սաղմոսը (Պ. 6. 6) թէ երբ կը կանչէին Աստուծոյ, կ'ընդունուեր միշտ անոնց աղերոր։ ու Տէրը քաւիչ կ'ըլլար իրենց, թէն քրէժմնիքին սիման իրինց գործերուն, և Յուդիթը, այդ հէք այրին՝ զոր Աստուծոյ և իր աղջին սէրը զիհացազնացուցեր էր իր ժողովուրդին կեանքին ամենէն բախտորոշ մէկ պահան։ Երեքն ալ, առաջինը՝ իրրե ազատարար, առաջնորդ և կամմակերպող, երբ կրորդը՝ իրրե մարգարէ և գատաւոր, կրօնական և քաղաքական մեծ կամմակերպիչ, երրորդը՝ զարմանահրաշ յայտնութիւն, որուն մէջ պիտի փառաւորուէր օգորութիւն ի ակարութեան սկզբունքը, երեքն արգամներ էին եղած, այսինքն անհանեներ՝ որոնք ձգտեր կ կարելիութեան սահմաններուն մէջ յաջողեր էին իրացործել իրենց ցեղին բարոյական խտէալը, վասնի զօրաւոր եղած էին նախ իրեն աղօթքին յետոյ իրեն գործի մարդեր։

Իր մատածութեանը մէջ, առաքեալը անոնց շարքին վրայ է որ կը զնէ նդիան, Հին Կատակարանի ամենէն հոյակապ դէմքերէն ուրիշ մը, որուն պաշտօնը եղած էր, մասնաւորաբար, մաքառիլ իսրայէլի կեանքին մէջ օրէօր աւելի ճարակ գտնող կապաշտութեան դէմ, և որ կարարեց այդ գործը աննուած գաջութեան եւ անփորձ հատաքանի ամեննենծ արդիւնքներով։ Եթէ անիկա յաջողեցաւ իր այդ գործունէութեան մէջ, եթէ կրցաւ երկինքին հուր իշեցնել՝ Բահազու քուրմերը չուարեցնելու համար, եթէ կրցաւ կենդանացնել այրին միուած զաւալը, և աղջիլ ընութեան անյեղ օրէնքներուն վրայ, ատոր գաղտնիքը՝ անոր հոգւով աղօթող մը լինելուն մէջ պէտք է փնտուել։

Ինչպէս Մովսէսի, Սամուելի և Յուդիթի, նոյնպէս եղիայի կեանքին մէջ չենք կրնար գտնել բայէ մը, ուր անոնք գործելէ առաջ, աւելի ճիշդ՝ գործել կարենալու համար, աղօթած չըլլամ նախ, աննըսկատ՝ բարեղէտ՝ անկեղծ և սուրբ նուիրումը մը անթերի ինքնարերականութեամբ։

Աղօթքին զօրութիւնը անսուարկելի է. բայց պէտք չէ երբեք մոռնալ թէ այդ զօրութիւնը կախում ունի աղօթարարին հոգեկան տրամադրութիւններէն, և մանաւանդ անոր հաւատքին որպիսութենէն։

Աղօթողը պէտք է լինի անկեղծ և երակուած (Սղմ. ձևե. 18, 19), ոչ երբեք ամբարիչտ (Առակ. ԺԵ. 23). պէտք չէ որ արատաւորուած ըլլան ձեռքերը՝ որոնք վեր կը բարձրացուին աղօթքի տակն (Ա. Ժիմ. Բ. 8). աղօթողը պէտք է լինի ճշմարիտ հաւատացեալ (Մոթ. ԽԱ. 21, 22), պէտք է լինի անվերապահ Ասունծոյ սիրոյն մասին իր ունեցած վստահութեան մէջ (Ա. Յովհ. Ե. 14, 15), պէտք չէ լինի երկմիտ և գարանոտ (Յակ. Ա. 6, 7):

Պէտք չէ անտեսել բնաւ թէ ճշմարիտ աղօթողները հոգեկան մեծութիւններ էին

իսկապէս . բայց այս մտածումը հարկ չէ որ սովում պատճառէ մեզի, կարծել տալով թէ անհաւասարելի են անոնք . անդիս մարդէր իրեւ գմեղ չարւարելիս . Անոնք մեզի պէս, այսինքն նոյն բնութիւնը ունեցող մարդեր էին, բայց կարողացան հրաշքներ գործել բարոյական և ֆիզիկական կեանքին մէջ, որովհետեւ զիտցան և կրցին աղօթել, աղօթող ըլլալ: Աղօթող ըլլալուն կամքն է որ մարդուն մէջ կը բանայ մեծութեան եւ զօրութեան սկիզբը, ճշմարիտ և մեծագոյն աղօթողները միայն կրնան լինիլ մեծ եւ իրական գործիչներ:

Թ. Ե. Գ.

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

ՄԱՐԻԱՄ ՄԱԳԴԱԼԻՆԱՑԻ



Երբ Մագդաղինէ լրսեց թէ մարդերը իր խօսերուն Կ'ենքարկէր երաշուի մի երիտասարդ, պարզ ու զեղանի, Անոր համար կոյար խօլ՝ զիւերներ մնալէ վերջ անելուն, Ցանկաց զժոխային իր հրայրեներուն ենքարկէլ զանի:

Սոսկ գոռողութիւն, Եւայի դըսեր գոռողութիւն լոկ, Կը ներընչէր զայն . ու Աստուծոյ հետ չափուիլ ուզելով Ճամբայ ելաւ ան, հրալառ այտերով, սիրեն հըշաբորբուն. Եկաւ անօր, ոյր վլրայ հիացեր էր երազախրոռով:

Կը յուսար ցինել ան իր մազերէն խարտեա՞ ոսկեթել, Անոր ոտերուն, ձեռներուն, հոգւոյն համար մի կապանի. Սատանին յաղբողը միթէ կրթնա՞յ կընոց մ'ալ յաղբել. Ու, գողգըղալով գոռողութենէն, մըրմընջեց, «Երթա՛ն»:

Եկաւ ան. առջեւը խոնարհելով անոր, ըսաւ. «Տէր,
Թո՛ղ որ ոսերուդ վրայ մերկ հեղում անոյց բուռումնես».
Ու, խարէօրէն, կը պարզէր անկեղծ նայուածի ձեւեր,
Մինչ հոգին ըմբոս ու ապերասան կը մընար իր ներսն:

Ցիսուս, խաղաղիկ, ժբաժեցաւ ի տես գուեհիլ այդ սուտին.
Ու, սըխուր, տրաւ քոյլ — ընդունելով տրուածը իրեն —
Որ սարսուող մարմնոյն վրայ մոււկն ու նարզոսն անուշահոտին.
Բայց միտէն կ'ըսէր. «Ակսուա՛ծ իմ, փրկին ըզմեզ ի չարէն:

«Զգայական սիրով ինծի գալ ուզողը քո՛ղ զայ, զա՛յ իննն,
Եր զորվանին ամբողջ ընթեանեռովն ինծի ելլէ քո՛ղ.
Բոլոր համբաներն վարի կուզան հուսկ յետոյ իմ երկինն,
Քանի որ քու ձե՛ռքը եղաս հոգին նիւթին հետ կապողն»:

Ու նըւանելով տաժաննն ու սարսուող իր զիղերում,
Որ իր ոսերուն վրայ կը վազէին տաք հեւի մը տակ,
Ցիսուս երազն իր կը ընչէր սիրով Մագդաղինացւոյն,
Որ, յոււփկ, ժակեր էր իր վարսերուն հիւսքը բուլանդակ:

Ի զուր սա անոր մերկ ոսերուն վրայ փըռեց իր բերանն,
Գարւապարետէն մինչեւ բօյքին ծայրը պազաւ մէկ մէկ.
Աչերը երկինն, արևին զարձած, կը մըսածէր ան.
«Փրկե՛նք ինձ դրաջող միսին մէջ զերի ինկած սա սիրտն իէ՞»:

Ու այդ մարմնեղէն համբոյրին ներիւ, ոսերը Տէրոյ
Կը նաճանչէին ծըռած այս կընոջ երեսին վրայ,
Որ, կանգուն, ուղիղ մըսելով, ի վերջոյ, ըսաւ անգողջոց:
«Ա՛խ, յաւէրծին մէջ ես պիտի սիրեմ ըզեզ, Տէր, մեղա՛յ»:

ՄԱՏԵՆԱԽՈՍԱԿԱՆ

«ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅ ԿԵՆԱՐԻՈՑ»

Գրեց՝ ԱՐՃԱԿ ԱԼ. ՊՈՅԵՎԱՆՅԱՆ,
սպք. Գամիկը^(*):

—————

Միայն թենետիկանէ մը, կամ, ինչպէս Եղիշ պիտի ըսէր իր ժամանակն, վենեսիկանէ մը կրնար ոպառուիլ մեծ ութածալ 2256 էլուոց վերաբեր ծաւալով և բազմարովանդակ պարունակութեամբ առաջար ան հատորը, զոր Արշակ Ալապօյանն արած է, իրեր հասառական պատմագիտական ուսումնատիրութիւնն կեսարիոյ, աւելի ճշշ Հայ-Կեսարիոյ կամ Կեսարահանութեան մասին, հայոյն զարերէն սկսեալ մինչև մեր օրեքը: — Յօթը մին քան զմիւնան ընդուակ մասերէ բաղկացած այս մատանըն զիրք մը ըլլալէ աւելի համագրութիւն մըն է սակայն, կամ բուն իսկ մատանաշար մը: Ձի եթէ սովորական ութածալ կազմով և հասարակ տպագրութեամբ հրատարակուէր ան, պիտի ունենալինք աւելի քան հատոներ, իւրաքանչիւրը շուրջ 350 էլ բովանդակութեամբ: — Մատանախանախն մը սամամէ շատ անձուկ է բաղմաթիւ և բազմահղութեամբ մասնակիտական ուսումնասիրութիւնն ըստ հանդէսներու և հանդիպարաններու, անհամար թերթերու և հանդէսներու, բարդիրադ ձեռագիրներու, թղթակցութեանց և անզարա անձական տեղերներուն այլայն պարիւներէ ապշեցնող երկայնաւութեամբ քաղաքած, սրբանչիլ իլուզութեամբ և մեթոսով զասաւորուած այսպիսի կոթողական զորքի մը մասին գաղափար մը տարու համար. բայց այս ապահովականող մեր ներկայ գրականութեան մէջ այժմ իրաւամբ բարձրացն տեղը դրաւով այս երիխն կարարութիւնը այն քան մեծ է, որ անհերեի պիտի ըլլար Սլոնի մէջ անյիշտասակ թողուր զայր: — Նիւթն է, ինչպէս անհարկուեան վերե, Հայ-Կեսարիան կամ Կեսարահանութիւնը, նացեալին և ներկայի մէջ: Կամ, իր բռուոյ կեսարակայը՝ Արգէսու ոտքը և Արգէսու հեռու: և Ալպօյաննան մէկան է իր նիւթը, ինչպէս իրեն նման պատմագէտ մը և բանահմուտ մը միայն պիտի կարենար ընել, խորութեան և լայնութեան այնպիսի

չափերու վրայ, որոնցով միայն պիտի հնար ըւլար վերկենցացել մեռած անցեալ մը, և վերականց լիրացանուած ներկայ մը: — կեսարացին, սակայն, ինչպէս հանրային զգացման նորիպէս և իր ըմբռանումին մէջ, սոսկ կեսարաքինակ հայր չէ: այլ կապագովկիան Փոքր Ալիոյ այս աշխարհաման է որ հայերէն ընակառուած է ոչ թէ քանի մը զարերէ ի վեր, այլ Հայութեան պատմական ժողովուր մը զարձած օրին սկսած, և աւելի առաջ նոյն իսկ: Այս պատմական իր կարկիրին ժըրը կը շըջանակուի այնքան տարածութեան վրայ, որքան պիտի առաջ բեր թիրու թիրէն նայող աչք մը, այսինքն այդ լեռնա հրաբունքն մինչ և հարաւէն մինչ համար ժամանական կիրութը: — Հատկանու համար ժողովուրը է անձնալ միջավայրը և ժամանակը չափազանց հաւատարիմ այս սկզբունքն Ալպօյաններին երբեմն վլուու պայոյ տուուզ մատամանութիւններով կ'կնդարձակուի որբան երկրին թագրութեան և աղջապական հանգամանցներուն նոյնքան անոր բաղաբանական պատմութեան և ընկերային, կրօնական, լեզուական և այսպամաններուն վրայ, իրեն անձանօթ չէ ոչ մէկը օտար և ազգային հեղափառութիւններէն, որոնք գրապահ են ներձաւոր Ալբելքի կամ Փոքր Ալիոյ վերաբերեալ պատմաբնական բանասիրութեան և ընկերային կարգեցներով: իր առաջն են Տօքթ. Ժ. Գոնզալոս, Կապագովկիան պատմագիտութեան մեծազարդ հեղափառութիւնը, Թէնողը Բայնախ, Մէջը, Մասրես, Ժիմելքը, Թէքսուէ, Համիլտոն, Էնուսօրտ, Մորգաման, Խալիլ Խուէմ, Քէմալէտունի, Ալպէր Հազըրիէլ, Տայեան, Գարագաչեան, Խաչատրեան, Բրակայի համալուարանին պատման ան Տօքթ. Մարտիրոսան, և բազմաթիւ ուրիշներ՝ ասոնց միջոցան կամ ուղղակի գասական հին պատմագիրներէ և ներկայի գրիշներէ: — Ոչ մէկ ժամանութեամբ կը պակու իրեն ստուգարանու համար կապագովկիան անունը (Կապագովկիան Տուլկա = Երկիր Տուլաց) կամ Գամիրէ (Կիմմէր, բառ՝ որ կը վերապրի Կել-Արէկէին մէջ) կամ Արգեսը (որ կապագովկիոյ Սօն Պանն է. օքի — աբրուս պատմական բառէն), կամ համեմատական կիտամանութեան լոյսով բացառքելու համար այդ լիրան շուրջ հիսուած տեղական զրյուները, հայն: — Ամենէն հետաքրքրական է անշուշտ պատմագրական մասը, գործին երկրորդ և ստուգարգոյն բաժինին, որ կը բաղկանայ տանաներթը զլուխներէ, ամէն մէկը երկիրը և ստէկ երկրու ստորաբաժնուած ենթամասիրով: Անիոնջ բանահմուտ և պատմագէտ Ալպօյաննամը պատմանցն և բանասէր է յայսդի ինքապէս, ամենէն մեռածուտ պատմաբններուն և քանակիրերուն թափօրին խառնուած, անոնց լոյսերով և ստէկ իր զատումներով, գութիւ առ գլուխ կը բանայ ու կը պարէ կապագովկիան պատման բաժնը շըրջանները, սկսելով նախանաթեան, Համեան, Կապագովկիութեանց այսինքն կիմմէրներու և Մորգաման խորութեան թուականներէն, և անցնելով պատկական, մակեղողնական, հոռո-

(*) Այս գիրքը թե՛ հատարակուած է ամբողջութեամբ, բայց դեռ ի բայ թնադարած չէ: Խնացած հետք թէ ներխակը այս միջոցին կը պատրաստ անոր յառաջարանն ու ներածակամբ, ինչպէս եւ բնարաններ, առնաց անուանացանին ու յաւելուածներ, որոնք արդարեւ ասական այս կարենար են զորդը, պայակ առ պայակ հատարակուածն ապիքը:

մէական, բրիգանդական, Դանիլիմանեան, Աէլ-
ջուք Ռումի, Թաթար, օսմանեան առաջին, Գա-
րամանեան, օսմանեան երկրորդ, Զիւլցատի, Գա-
րամանեան երկրորդ, Զիւլցատի երկրորդ, Գարա-
մանեան երրորդ տիրապետութեանց շըջաներէն
և համեմիյ զերշակէ օսմանեան Թուրք տիրա-
պետութեան օրերուն: Այս այս ամէնից՝ այնքան
անհատում և զործ կարծես ի զոր ծանրաբե-
ռող մանրանանութիւններով որ ընթերցող պահ
մը Քը փորձուի մտածելու թէ այս կերպով չի
վաստիր արդեօք երկին բռն հայոցիտական
նկարագրութիւն թայց այս կակածը ինքնի իր փա-
րատի, երբ օտար տիրապետութեանց մէն մի
շըջանի նախարարած զւսիին յարակից ուրիշ
զորութիւն մը մէջ հանդամութիւն կը ներկայացնուին
և այսութեան դիրքութիւնը ու դիրքութիւնը ատար տիրապետու-
թեան այդ շըջանին մէջ: — Այս կերպով է, զոր
օրինակ, որ Աստիճանը թէ նախարարացն և
Համբանց շըջաներէն մինչ Սակեթանական տի-
րապետութիւնը անցած աւելի քան երեսուն և
եռու գարերու ընթացքին հինչպէս կը կերպուին
կապազովիկան և հայ ժազովուրդինը՝ միւսոյն
հիմնախան վրայ զրեի համանան ցեղապատ-
ուութեանը ներթագուելու ու նախակայիննե-
րու աղջեցութիւնը կրելով: թէ ի՞նչպէս հայ և
Հայ ազգանաւնները նոյնն են արդարի: ինչպէս
ցանքան ևս կ'ընդունի: թէ ի՞նչպէս նիւականի
Արքիները, օրոնք հարուստի մը սոսորաց իր ըը-
նակին այս մարզին մէջ, Հայու են՝ ըստ Մար-
կուտարի, և այդ հարաբուխ Արքէսը միայն կրնայ
ըլլալ: թէ ի՞նչպէս արդարի կապազովիկային
Հայաստան զաղանցար մը եղած է: ինչպէս կը
ցուցին նոյնական աւանդութիւնները, և ինչ-
պէս Խորեցաց յօս պահուած անգիր վրայը՝
և ատուուած զնացեալ մանուկն Վարդգէս ի Տանաց
զուուէն Հայաստան գետով: — կը մատուցի թէ
ի՞նչպէս Ստրաբոնի յիշած ուրիշ լիուններուն
մէջ, որոնք կը խօսուին ի կապազովիկա, հայե-
րէն ալ պէտք է եղած լինի: ըստ Տաշեանի, զոր
Արքու վրոյշը կը ցուցին արդէն: թէ ի՞նչպէս
Փախէից և Հայաստան սահմանակցութեան մա-
սին հայ կարծիք կապազովիկա երբեմն որդ
հայաշտառութեալը կրնայ արարարուիլ: թէ ի՞նչ-
պէս այս երկու երկիրներու քաղաքական գոր-
ծակցութիւնը կը հապցուի մատքնական լու-
ծին Թօմաֆումէն երկու երկու քանազման
անկան պատճառուիլ: թէ մէկին և թէ մէսուն մէջ
երկիրու թագաւորներու կարգումը՝ բռն և
Գուտական կապազովիկաներուն և Փաքը և Միջ
Հայքերուն մէջ: թէ ի՞նչպէս Տիգրանի օրով և
վերջն ալ Հայք և Կապազովիկացիք փոխար-
ձարա իրարու երկրու մէջ տարածուած էին նախ
զինուորական և յետոյ տարրեր պատճառներով:
թէ այս տեսաէտու ուրբան թէ արական է պա-
րագան Դիմանիսի Թրակացի աշակերտ կապա-
զովիկացիք Տիգրան անոն այս տարարականի մը,
որ լուկուլլոսի միջոցաւ Հռովդ տարուելով, ևն
փակեցաւ կիկերոնի համականքը շահելով, և
այսն, և այլն:

Այսպէս, կարելի էր զեռ էջերով լի մէջըն-

բռնինի լմեկ այս գրքին թ. Մասէն, ցոյց տալու
համար Հայոց և Կապազովիկացու սեր յարա-
բերութիւնը, որ քրիստոնէութենէն վերը մա-
նաւանդ որորուին յատկանշական բնայթ մը ըս-
տացաւ Հայ և Կապազովիկան նկեցներու կը-
թամական, նուիրապետական, կրթական և գրա-
կան կապերովը, որոնց պիտի չկոնային դրու-
թիւն ունենալ եթէ երկիրը կը հայկանան նը-
կարագիր մ'ունեցած վլլար կանխաւ, և ուրիշ
պայմաններով: Այս նկարագրին է որ, մըշա Հայք-
անուն, Բիուրանգական արքապետութեան ատեն
այնքան բարձացուց ևս Հայոց թիւք որ էկոսա-
րիա՝ Հայաստան նկատուեցաւ պահ մը, Մօրիկ
կայսեր օրով, ի. զ. զարուն, կատարուած վարչա-
կան առանձնան մէջ նկատուելով իրեն Մայքր-
ցաղաց թ. Հայոց, և շատ աւելի ետքը, մէ. գ.
զարուն, մեր պատմիչներէն կը յիշատակուի նախ
օօժիան տրամադ համարի Անենքերմեն Անդրու-
նոյ և առող կալուած Դապիկ նախատառանի կամ
Արանեանի: Հայաշտառութեան այդ կինակին շա-
րուակեալ մակրնթացութեան նորոնի է վեր-
շապէս որ իրեն Բիւլանական վլլուզում և սկա-
ծայր տալ, յոյն բանակին մէջ գործոց հայ զին-
ուուրականներու և հայ իշխանական Տնունքու-
թացրդ քաջերուն գործացութիւնը կրցաւ մէկ
կողմէ Խորինեան Հարստութիւնը ասպեկտաորել
մերակայ Տարաբանակ և ինուայիրերուն մէջ, և
միւս մէջ նորակազմ Դանիշման և ապա Աէլ-
ջուքի ծունի տիրապետութեանց աչքին բարձրա-
ցընել իրենց նովանիին տակ ապրու Հայութեան
առէքը, անտարական և նարտարարուեստան
տեսական գուառութեան համար անոնցմէ, ի այս
մինչև Թաթար հարտան, և ի վերոյն Օմանեան
Թուրքերու տիրապետութեան ներքին, երբ Հայ-
կան բարգաւառականն տեղատուութիւնը կը
մէսի ներքին խուռութեանց ընթացքին, և ենի-
շրիփանն վլյագութեանց, հարականանշա-
կան խսութեանց, կրօնափոխական և լիուա-
կան համաձաւութեանց բնազատութեանց հետեւ
առող Հանուալածային փախուստի և արտազակի
համրով և անցէուն վրայ կատարուած այս կարգի
կրուստներով հաստաց կը տկարանայ կապազով-
իկան հայութիւնը, քանի որ մերձակայ նուրին-
եան Հարստութիւնը ևս երկու զորէ ի վեր շի-
շած էր, և ապաէնի ոչ մէկ յոյն իր մար այլ
ևս ու հազիր, շատ ուշ, վիրատին կ'ուժաւորու-
թիւն մը ուրեցը Հարստութիւնի հզոր գրիէն հա-
զական կը պատճառական կիկերու շահեկան:

Կարելի է սպամ սուել թէ գործին մասցաւ
հինգ մասերը, իրենց վլնակարական և պազ-
արկան բավանակութեամբ ուղղակի աւելի
հայագիտական, աւելի գրատար աստիճանի մը
վրայ կը զննի այս շահեկանութիւնը: Ատոնցմէ
առաջինը, որ կը խորապրուի էկեսարիա և թե-

մին հայրանակ վայրերը»: ունի երեք ընդարձակ դրսեներ, առաջին երկու երեքքական ենթամասերով: Անոնց մէջ կը ներկայացնուին, մասրապատում նկարագրութեամբ, նախ կեսարիա, իրեւ ընավայր՝ իր շըշակայքով միասին, իրեւ քաղաք՝ իր պարիսաներուն կարուութէն ներս մեռցած ազ դուրս թափած թազերու անկանոն բաժանաւ մոնթին և փողցներուն աղամող պորուած ըներուն մէջ, իր հնին ու նոր չէնքերուն, իրեղերուն, մզկիթներուն, հասալքարաբան հասասուութիւններուն արտակորդ անշնչեամբ, ուր նախապատրազման վերցն շշանիք քանի մը զարեր տեղու աւերի վարչութիւնը գրեթէ ոչինչ թողած է փաքի և մեծութեան հիմ թուսկանաները յիշեցնու: իրեւ ընակայքիւ Բ թիւ, ուր մարդուամաթի՛ զանակի ժամանակներու մէջ և անձեռու հոգմէկ կազմուած՝ աղիւսակիցը քաղաքական և այլ նկատումներու շարժապատկեր կը արքան աստիճան յանախ, Հայերու թիւը նուռազոյն աստիճանի վրայ ցուցներու համար, հակառակ Առաջնորդապանին Հնամարին ցուցած շատ աւելի մեծ թիւին: Այլ նուռազումը, ինչպէ՞ Պ. Ալզօյաննան կը զտի բացատրել, պիտի կրնար հետամբը լինել Կեսարացիներու արտադարձի տեկան շարժումնին — իթէ ասակայն շատ աւելի ստորա համամատութեան մը վրայ շցուցնէր Հայրց իր իսկ ներկայացուցած բազմածնութեան աստիճանը — իրեւ զանազան տիրապետութեանց ատեն իր տեղաբարական դիրքուն վայրին վրայ բայց աւելի մեծ ոլորտի մը մէջ սաւէկ փոխած տեղ, և ըստ այդ յահորդաբար յօրշըշուած՝ կանէլ, բուռուշաթթու, Մածակ (Մսքեան շըրջանն), Եսերիս (իթէ ասակայն Մածակի լու մակագիրը չէ աս ըստ Տաշենն) և վերշագու կեսարի (ի պատի Օգոստոս կայսեր), և այլ: — Երկորդ գումարին մէջ կը վիճակագործին Կեսարեան հայտեմնին, աւելի հիշու առաջնորդական թիւին, Հայրանակ վայրերը, Երեք շցանցներու արտամաններով: այն է՛ Արգևանս (Թալաս, Տէրէլինք, Կէրմիր, Մուննառուսն, Եւայն), Անրը-Արգևանս (Եվէրէր, Ճէնէսէ, Զօմալլը, և այլն): Կիվիտիան (Թուրքաց, Ենիկէ և կայլն): իսկ երրորդ գումարին մէջ՝ Նախարարու մը պէտք կայ հնան կէ մէրկի և Տէնտիլլիք մասին, որոնք գիտենք թէ մինչեւ վերջին մնացին թեմ Մանկալքի վանքին, որուն առաջնորդական թագավորութեան առաջնորդական առաջնորդութեանց այս բաժնինին մէջ, որ բուն կալուածն է հեղինակին, Ալզօյաննան ինչպէ՞ կը յիշեցնէ Արշանը, աշխատասենեակն մէջ նըստած՝ իր երրեք շտեած վայրերը Նկարագրելով այժման կինոնութեամբ, զտաւ եմ որ կեսարին այդ գիւղերուն վերապոր ազգայինները մանաւանդ պիտի զնահատեն սփոփանով և հրացմամբ: — Կեսարիա քաղաքն ու իր 49 աւաններն ու գիւղերը Կ'ալզին 251 խիտ ու մեծ այդ

էշերուն վրայ, իրենց վայրի, զիրքի, քշապատի, կրօնական աղքային՝ բարոյական՝ կրթական կեանքի անցեալու ու ներկայի կարելի մանրամասնութիւններով, ու կարելի չէ կարգաւ անոնց յիշատակին նուիրուած այդ էշերը, և շը իշել (մէջն ըլլաով նաև չիշած մէկ քանի գիւղերունը) հայտառները ուր կը լեցնէր երբեմն հայկական Գամայանները ուր կը լեցնէր երբեմն հայկական Գամայանների...»

Զորորը մասը, հատորին ընդարձակագոյններէ մին նորէ (չէք 891—1392), որ «Համաներային կեանք» վիրապիրը ունի, իր բականային կոնց արքարձակ և նոյնիքս բազմից սոտրարաժանեալ գլուխներէ, և մանրակրիս ուսումնասիրութիւն է կեսարակայութեան կրօնական և եկեղեցական կեանքին՝ ըստ համայնքային այսինքն ընդ զաւանակն բաժանման, որուն կից չին մոցուած նաև մողովրական աղանդները և իմացական, մտաւորական, հասարակական, քաղաքական և անհետական կեանքին: — Հայ նկեղեցներու կարգին 9. Ալզօյաննան կը լիւ ժի: զարդ սկսել քանի մը հաս որուց մասին յիշատակութիւն կայ ձեռագրաց մէջ միայն: Կը շիշէտ թէ աւելի կանուխ ալ եղած են ուրիշներ և յան կոնց բանուած, թիւրս երբ Մուսամէտ իսպն կիւսիթէկին (1124—1143) վկցուց, ըստ Սիխայէլ Ասորիի, շատ եկեղեցինքները, քաղաքին պարհապը շինելու համար, ու կը համարի թէ կիւրշին եկեղեցիները, Ս Աստուածածին, Ս. Ա. Լուսաւորիչ, Հնապոյններու անունովը շինուած են: — Անցնելով առաջնորդական կազմակերպութեամ հարցին, թէկ 1179ին է որ առաջին անգամ Յովհաննէս առքեպոս, կեսարու կապարովկացածը մը կը յիշուի, բայց իրաւամբ կը նկատ թէ ատուք շատ առաջ արքեպիսկոպոսական աթոռ պէտք եղած լինի ան, ի պկանին ենթարկեալ ընդանարական Հայրապետութեան, երբ Կիրիկիս եր ան, յիտոյ անցած, կարճ առն ը, Եսաստիշի Անանիյին, իսկ 1414էն ի վեր միշտ էշեածնի: — Նետաքքարակն է Առաջնորդներու գաւազանացանլը, որ 1170էն մինչեւ մեր օրերը կը շարունակուի, ոչ անշուշտ առանց ընդառատերու: Եանէկան են իւրաբանչիրին, մասնաւորաբար Կոստանդին կեսարացի, իւսոյ կաթողիկոս (1274-1307), Գրիգոր կեսարացի (Ժ. զար) (*), Սարգիս Սարաֆեանի (Ժ. զար), Աւետիք Եւղղիկացի (Ժ. զար), Դաւիթ Երեւանցի (Ժ. զար), Դաւիթի Քարամանանանի (Ժ. զար), բայց առաջնորդութեան առաջնորդական թագավորութեան առաջնորդութեանց այս բաժնինին մէջ, որ բուն կալուածն է հեղինակին, Ալզօյաննան ինչպէ՞ կը յիշեցնէ Արշանը, աշխատասենեակն մէջ նըստած՝ իր երրեք շտեած վայրերը Նկարագրելով այժման կինոնութեամբ, զտաւ եմ որ կեսարին այդ գիւղերուն վերապոր ազգայինները մանաւանդ պիտի զնահատեն սփոփանով և հրացմամբ: — Կեսարիա քաղաքն ու իր 49 աւաններն ու գիւղերը Կ'ալզին 251 խիտ ու մեծ այդ

(*) Այս գործին պատաստութեամ բնիքացին է որ Պ. Ալզօյաննան ցիւց այս նետարեւական դէմիրի վրայ ուսումնասիրութիւն մը: ինչպէս կ'ընեն մէջ գործապենը, խուռ կառուցւուի մը ատեն բափօս առաջնեւէն պզիի տու մը կամ սենակներ ըիներավ:

ըւ: — Առաջնորդական մեծ պիճակները հին ատեն կ'ունենային իրենց ենթարկեալ փոքր վիճակներ, որոնց տեսանշերը, մինչ առ եկինակառասներ, զանքի մը մէջ կը նստէին, իրենց թեմ ունենալով շշակայ մանր գիւղերու խումբ մը ֆորեպիսկոպոսներ էին անոնք, թէի առանց վերջերը այսպէս կոչւելու, արքեպիսկոպոս վիճակւորին իրաւոսաթեան ներքեւ ինչպէս Խերաստին, Կարին, ևայն, կեսարի՛ առ ունենացած է անոնցմէ շատ կանուխէն: Պ. Ալպօյաճնեն կը յիշէ այդ փոքր վիճակներէն Թօնարզայնը, նիրդէինը և Պէտքսինը և անոնց եպիսկոպոսներէն տառնել վեցի չափ, իրենց ամին և կեսաքին տեսչը տես գետներով միասին: Ի այլ շարու է շայ վանքերու բաժինը, ուր են Ս. Կարպատի, Ս. Դանիէլ, Ս. Սարգիս համ Ֆէրէվանք, Ս. Աստուածածին Թօնարզայի, Ս. Խաչ Գիշուի, Ս. Քէոզորու և Ս. Աքելերիս, Ս. Թարսու, Ս. Թարսու Թոմարզայի, Ս. Գիրդու Նարեկացի, Ս. Գրիգոր Նիւացի, Ս. Գարոս, Ս. Ալովիկ, Հայու Իրարահամ, Ս. Ցակոր, Ս. Մինաս, Ս. Աստուածածին, Ս. Գէորգ, ևն, աւելի կամ նուազ տեղեկութիւններով իրենց ծագման, տեղազրութեան, վանասպարեսն ևն, մասին: — Ասոն յաշորաբար կը ներկայացնի Հայ-Հոռոմ, Հայ-Կաթոլիկ և Հայ-Աւագուստու կ'ի Երկուող յիշաւակութեամբ, իսկ միւսները՝ բաւական ընդարձակօքնէն: — Կոստանդին կեսարացի առաջնորդը անպատճառ կաթոլիկամին նկատի և բառ այն կաթոլիկութեան մուռզի ի կեսարին մինչ ժի. զար հանելու ուղի չի թուրի մեզի սակայն: Մեր եկեղեցականներուն մէջ միշտ եղած են կաթոլիկ, ինչպէս այժմ ևս բողոքական, կրոնական գրականութեան ինչ ինչ կողմերուն համարունեն կաթոլիկ ներթիւ չէ անպատճառ կետեցնեն կաթոլիկամութիւն կամ բողոքականամինութիւն համար, իսկ հանունութեան մասին ըստածը չափով մը հասկնալի է ժի. և մասնանց ժի. զարուն համար, երբ Պատութիւնը քաղաքական աղջկութեան ամէն միջոց մեռք առաջ ին նեպատճին արքածագութեան համար, թէի. միշտ նուազագոյն արդիւնք կարենալով ձեռք բերել, իսկ նիկոլի և Սարափեանի նման զէմքերու խօսքն եղած ատեն պէտք չէ ժի. և մասնանց ժի. զարուն համար, երբ Պատութիւնը քաղաքական աղջկութեան ամէն միջոց մեռք առաջ ին նեպատճին արքածագութեան մասին: Գետոյ առաջապահ առաջապահ մասին գործադրութեան համար, մէծ զուշութիւն պէտք է ընկ այլայաւանութեանց մասին խօսած ատեն՝ այլ գաւանութեանց պատճանողներու աղբիւներէն օգտուած միջոցին: Գալով Հայ-Աւետարանականութեան զուշին կցուած Աւետարանականութեան, Մունապէտիքութեան և Ռուհիութեան մասին գործադրութիւն պէտք է ընկ այլայաւանութեանց մասին խօսած ատեն՝ այլ գաւանութեանց պատճանողներու աղբիւներէն կ'ընկ այլք: Այս ի մասին երկուող գործին է Հմացական և մտարաբակն կեսանքը և Հաւատարմին իր գործին գիտական նկարագրին՝ Ալպօյաճնեան հոս ալ «ի ծուոց» կը սկսի, և կը շարունակէ ընդ-

լանօրէն, նկարագրելով այդ կեանքը, «կրթական առաջին ծիկեր», «ընթերցում և գրչութիւն», ավանքերու գրողուներ, «առանձնական ուսուցում», «վարժատունք մանկանց», «վարժարաններ», «մանուկ և կարապետի վարժարան», «կեսարիոյ վիճակին կրթական և մշակութային վերածնուղը», «մամուլ և տպագրութիւն», «թատրականներական կեանքայացումներ» ստորաբաժաննեմերու մէջ: Անը այդ մասին իր խորհրդատութեանց ընդհանուր հոգերը կեսարանց մտաւորական զարթումը Սև Երանց վանքերէն պէտք է ստացած ըլլայ իր շարժումն առաջին զարկը, ժի. զարուն. նոն զրուած և հոս բերուած կամ սնկէց եկած զրչագուներու ձեռադիմները զայդ կը ցուցնի: Ոյց շարժումը, սահման, ընդուռ կը զարդի, ժի՞ե գարն մինչ միշտ ուղարկը, իսկ պատճառ ժամանակներու հետանապալ կը տիրէ մտաւորական այն ամրւթիւնը, որուած կ'եւ Դաւթիւնցիցի: Բայց այդ մթութեան մէջ ալ կը փայտին մինչ մը պլայուն նրազերը. կարգ մը ձեռադիմները, այդ շըշանին գրուած է գործիչներ կուգան և Թօնարզայի վանքէն զատ կը ծաղկեցնեն նսկ. Ս. Կարպատի մայրավանքը և Տէրէվլանքի Ս. Սարգոսի, իւթեն կարծիք առաջանալ գայդ կը ցուցնին աւագելու անոնց մէջ: Դպրոցներէն զատ, կամ անոնց տկարացած կամ չեղած միշտ չոյցին, կարևոր զեր կատարած է կեսարիոյ մէջ անչպէս ամէն կոզմ, առանձնական, այսինքն առ սոս և սուսցումը մեթուոր, որ սուած է մթիթ գեղեցիկ արքինենքնիր: Զպրէն կմասալ, հետուենք, զէվի իսկական վարժարանի կազմակերպութիւն նամրւն վրայ, ծնունդ կ'առնեն Վկարժատունք մանկանց կամ մանկատուները, նախ եկեղեցական երգեցողութեան և պաշտամունքի համանագութեանց և իւթոյ նոյն իսկ ուկայի առանձնագութեանց և իւթոյ նոյն իսկ նպատակով, և այս երբեմն քաղաքն առաջ զիւղերուն մէջ, ըստ հանզիպման արքանաւոր քահանայից, որոնք էին ընդհանրապէս ուսուցիչ: Ոյց Ամանանագութեանց մասին առաջ ես, բայց իւսոյ մանաւանդ, զիթէթ արդի առամով գարժարանը իրականութիւն է արդէն կեսարիոյ մէջ: Պ. Ալպօյաճնեան ասոնցմէ կը յիշէ Հայկանը, Հայկունեանը, Ս. Ցակորեանը, Կիւմիշեանը, Արամեանը, Միացեալ և ուսումնատունը, Հոգոսի արքայը, Աւետիպիկացի, Աւետիսկանացին ասկանց բարձրանալ է արքէն և արքիւն է արքէն կեսարիոյ մէջ: Առն քիւնի և առն քիւնի մանրամասն առ պատճանութեանց աղբիւներէն կը սկսի այսպէս գարապատիք վարժարանին, Տրդատ և պիսկոպոսէն առաջ և յետոյ, և առաջ, կեսարիոյ

ամրող Թեմին դպրոցներում մասին, անոնց մէջ՝ մասնանշելով վիճակին կրթական վերածնունդը՝ կրթութեան ժողովրդականացումովը։ Կը յաշորին է պրթական մակները, ըմկեռութիւնները, լուսաբաններ և շնիթերցարանները, մ'Յամօւլ և արդպարութիւններ, և թատերական ներկայացումներ խորագրուած չորս դրութեները, որոնց մէջ՝ պատկերապրօքէն կը հենապետին 183 զատափարաններ, և ուսուցիչներ, արդութենական ցանկով, կը ներկայացաւին 1839 էն ի վեհ ծնունդ առաջ, և աւելի կամ նուող տևակ կրթական ուսումնական երանքաւարութիւններ, 1908 էն վերջ միան դոյլութիւն ունեցած երկու տպարաններ և շուրջ հինգ թերթեր, որոնց երեքը խօսքարաններ, և քանի թատերական դրութեալութիւններ։

Հասարակական կեանքը վերնագրուած նոր դրութիւն մը մէջ, երեք սուրբարաֆանունմեներով, առաջ սեղկերութիւններ կը տրունի Ազգային Հաստատութեանց մատակարարութեան մասին, ուր անաշառութիւն կը մասնանշունի շահամիտական ծայրայիշութիւններէ ծազած խորշ կրուստներն ալ, Ազգային ներքին կազմակերպութեան վրայ՝ որ ի սկզբան, Առաջնորդ ընդհանուրապատ վանքը ըն կից կանար անամր՝ աշխարհական միլիք պատով մը կը կառավարուէր, և յետոյ 1860—1865 էն բաւական ուշ՝ Սահմանադրութեամբ, և վերջապէս կարուսեաներու հոգածութեան մասին որ կեսարակարութեան ամենէն պատասխարեր կողմերէն մին է կազմ։

Վեղապահան կեանքը գլուխին մէջ յատկապէս ուշագրաւ է Հայ յեղափոխութեան մէջ կեսարացու ունեցած դրանին մասին Պ. Բարովի Օւանեանէ գրառու ուսումնակարութիւնն, որով ժամանակակիցի և խօսական իրազեկի ձեռնաւութեամբ մասնաւութեամբ կը ներկայացաւին արդ շարժումին առաջին իմորումները, զարգացումը, իրազարձութիւններ, հետան անքնները, դրութիւններ, շնորհաւութիւնը, մաքուրներ պարանապէս առափուկի վանին կեղտառներն ալ — թեղափոխական շարժումին և անոր զանական գրացներուն մասին յայտնած իր ինչ ինչ անձնական մեսնութիւններն ։ Պ. Ալպօյան պէտ կը կրնան համամատ չըլլալ շատեր. բայց միշտ ազգասիրական և յընդհանուր ուղղացար է իր հայեցքը։ Մասնաւորաբար քնակատելի է իր դատումը հանելով ծրագրավորութիւնը լիշտակին, ի բարակաւ դրուեական իր վերաբերութեամբ՝ խօսակե Աստուծոյ ու Ազգին մարզը հանդիսացած այն հոգուրականին՝ Դանիէլ վարդապետին նկատմամբ։ Շանէկան են, նոյնպէս, հուռմանան նուրիսուած էլեբը, Տէն բորովին տեղին ըլլար՝ այդ մէծ մատարապնին և հասարակական գործիչին արուած կեսարիոյ լիշտակութեան առաջիրայի գիրքը։

Վերջին գլուխը այս մասին, որ է Ցանտեսական կեանքը վերնագրին ունի, իր անսեսական դրունէութեամբը մասնաւոն աշխառու ժողովրդի մը նուրիսուած, զործին ընականարար ամենէն յատկանշական բաժիններէն մին պէտք է

նկատուի։ — Անոր մէջ կը ցաւցակի թէ կեսարիոյ վարուց անեցած առաջական բարգաւաճանը ըրդինքն է իր աշխարհագրական գրքերն, անոր շական իր ողկորումը կը պարտի մէկ կողմէն զեղի Սուրբա, Միջագիտութիւնը, իրան և մինչև կեցը. Ասու, և միւս կողմէ Արեկելեա Անատոլու, Միջերկական և Ան ճայուղ արքական պատրական և առաջական ճայուղ վրայ կարեղ կէտ մը ըլլաւուն։ Խոկ կեսարահայրը վաճառականական վայրուն յաջորդութիւնը, իսամ սիրապիտութեանց առաջ մանաւանդ, բարորմին արքափեն է պարուսակ և սեղական բաւական մէծ ժուառութեանց մէջ թթուած ցեղական ոգիի մը, զոր աւելի զօրացուցած է մէկ կողմէ զիյուրական մատարալուններով և միւս կողմէ հեշ կենցաղի մը մղութեամբը շահու և վատասի անդորրունակ զարմած սիրու տարբին կենակցութիւնը։ Այս կերպով է որ կեսարահայրը, նախ իր սեղուոյն վրայ և յետոյ միայն անէի զուր ալ, կատարած է այս զործը՝ զոր հուզանաքի կատարած և նա շատ աւելի լայն ոտիկին մէջ։ Այս սեղակէտով ուշագրաւ և այս երկու տարբերուն հանիփառան իրարու եւրոպական վաճառաշահն կեղան մէջ։ Ֆարառ և սեղուուն կազմակցութիւնը բարու եւրոպական վաճառաշահն կեղաններու մէջ, ֆն. և ծի զարերուն, լիքորու, Անցուն, Վենետիկ, Ամստերդամ, հայն, մինչև ուր, ի վերջոյ, ամփոփակելով աւելի թուրքիոյ մէջ, առաջնինները տէր զարմած Կ. Գոլոյ և կարելը շահաստանիներու շականերուու։ Բայց աննոք սոսկ կանառող կամ զուց շնե եղած, այլ նաև հարտար արհեստանըներ և ազատ արևետականներ, ասոր ի հաստատութիւն Ապօյաննեան կուտայ կեսարական սուտայնակութեան, զորգագործութեան, և ճարմի ճարտարապետութեան, հայլն վերաբերեալ բազմաթիւ մանրամասնութիւններ, զուշ է մասնաւութեամբ, և Ս. Գրիի արձաթապատ կողքինը Նըրաբուռեստ նմուշներու պատկերներով, որոնց մինչև փէ, զար կենլին, բժիշկներ՝ մծ թուուլ, ճարտարապետներ, Սինանէն միասի, ու է հայր օսմ. ճարտարապետներ (ֆջ. զար), մինչև Յակոպո Գալֆա քանչագագործներ, նըրաբերինը՝ որոնց մէջ բազմաթիւ են մանրամարդարինները, բանատուղծները, որոնց գործը կընէ Միմէն Լեհացի, փէ, զարու սկզբնները, այդ երանեալ սեղուունի գիծին վրայ կայ կին մրն ալ, շամի Փիրոսէ Զամուրեան, գերա 1926 ին մեռած ի Գամիրէ Ալպօյաննան զանց լըներ անսոնց քերթուաններն բաւական թուուլ հրեւել այս զաւանին մէջ, բանատուղծութիւններու, որոնց լիզուն է միար թուրքիուն, զի անոնց մէջ կը խօսի հեռուն և վեր նայու, իրենց տառապանքներն մէջ ալ միշտ երշամիկ մարց հոգին։ Ազատ կը ներկայացնեն երաժիշտներ, որոնց եւնանակ հագուստութեանց, և վլպասաններն կամ պատմադները։

Գործին նախամերընթիւններ, այսինքն ըստ մեզ թերեւ ամենէն կարելոր իսկ նեղինակին համար ամենէն զուարին մասն է այն որ կը սիտուցուի Ալզագործութիւն կեսարիոյ և շշչակայից հայերու։ Կարեւո՞ զի ազգագործիւննը ցուա-

բանն է ժողովուրդին հոգուոյն. Իսկ զժուարին, զի դիրին չէ մնաւ հայրենիքն զորս զայրավատին համայնքի մը անցեալը և ներկան պահերացնող նշամաները ի մի հաւաքել օտարութեամ մէջ: Ալպօյանեան հարեխութեան սահմանին մէջ յաջոած է յաղթահանութ այդ զժուարութենը, շնորհի միայն իր համբին ու միտքին կորովին: Թազմամանեալ ինը զուուներէ կը բազկանայ այս մասը Առաջնը, Հեղեարացին, անփոդ, արգար, ճիշտ և սուր զատումի փառաւոր է չ մըն է, ուր Կեսարահանան նկարագիրը նոգեական անաշառ վերլուծումի մը կ'նինթաքուի: — Երկորդ զուուին մէջ, որ նուրիուած է Հեղեարիոյ և ըշակայից Հայոց լիշտաքին, հետեւով ձաշեանի, հայերէնի բաւական թաւու հետքեր կը ցուցուին կապագովկան կին և նոր բարպաներու մէջ: Կը բացատրուի նինչէրիկանի բանութեանց շրջանին կեսարիոյ և շըշակայ քանի մը կարու զիւղերու (Թալաս, Կէրմիթ, Թաւաւու, Տէրվանք) մէջ հայերէնի տեղ բանի թուրքիք հաստատուիլը պարզապիս ծուլումի մինչ ուրիշ հեղեարոր զիւղեր, որոնք նոյն կարեռութիւնը չէին ընդանել կը մնային հայրածա, ամբողջ կապագովկանայտ թեան ի հընունն հայախօս լինելու իր շնորհ յոյց կը տրուի կին ձեռքիններու իր քրիթէ երրուք թուրքիքն յիշատակարան շինելը, և, ընդհանական, բազմաթիւ հայերէն (Թէկ թուրքահուն) բաներու գոյութիւնը ոչ միայն թրքախօս հայերու բարբառին այլ նոյն իսկ թուրքերու լեզուն մէջ: Այս վերջին բաներուն նոյն մէկ բացակի ալ կը դրուի, որ, միզ = մեղա՛յ, անկը = անգէտ, որդորապ = առաստապ, ևնիւել = իրամայք, կախարդական օյնիչ օրմապ = ջնջուիլ, հայոն: 2. Բարբառագիտական քարեաւսէ մը վերջ, առանձնօրին կը ներկայացնի այրբարպէսնեան, անգրարգէսնեան և Թամարզայի կամ Կիրիատայի շըշանեներուն բարբաները, յաճան իւրաքանչիւր շըշանակի գիւղերուն բարբառային զանազանութիւններն ալ զնելով, և ամէն մէկին համար, յետ պարագայախօս նկատութեանց, սեփական բարբառու մէքեաթ, երգ, ալօթք և բառացանկ և աւելցնելով:

Երրորդ զուուին մէջ, ընթու ու կաց, կը խօսուի տաւուին ներքին և արտաքին շինուածական կազմութեան, կան ու կարաբի, հարստակապտաստի, այսինքն ամէն սեփ և հասակի բզեստական տարապներու, աւաեւիք-և-խնձուքի, այսինքն մնանակն սեփակերու և պատրաստութեանց, սնկանական բարբառու մէքեաթ, երգ, ալօթք և բառացանկ և աւելցնելով:

Ընտանիքի գլուխի մը մէջ կը նկարագրուի 1. Յիշուի կիւսիքը՝ կրամարանին նուրիականութեամբը նորմզանուարուած, անկանանոց բայց այրերու և կիներու անխառն կինցազը՝ սեպանին և թնդիրին շուրջը և ներքնատան մէջ: 2. Ընտանիքի ակամանիրու փոխարար յարաբիութիւնը, հօրը հանդէպ ընդհանուր յարդանքը, ծնողինը՝ մանաւանդ հօր՝ հնեղինակութիւնը,

հարսերուն մնջութիւնը, քնքարական տիտղոսները ընտանիքի անդամներուն (ազա, էֆէնտի, չէլեպի, հազըմ, նազիկ, չէքէր հանըմ, տուտաւ, բէնտի, ևայյն): Ցունփեսայութեան զրթթէ չ զայութիւնը, վաղամեւանութեան ենտեանքով սիրաբանական կեանքի պակասը. 3. մայրական դուրգութանը, սէրն ու վիշտը, օրերգը, օքնէնքն ու անէցը, մանկական խալիքը. մանկան կը թութեան մասին ի սկզբան զաղջ և յետոյ շերմ եղած զգացմանը. 4. ընտանեկան զռւարեսւթիւնները սեղաններու և իրաբանաններու շուրջը, սէրն ու վիշտը, օրերգը, օքնէնքն և տանեկան օրերուն, տանիքի պարերը, այդ տանիքի եղանակուած երգերը, որոնց սական հայրածա զայրերը մէջ ալ թուրքերէն լինեն և զարմանալի, նուագարանները, եայլն:

Ավորոյիթները գուսին մէջ կը մանրամասնուին, նշանի (օրորցէ կամ պարմանի), պարզի զրամօժիտի, զիւղերու մէջ 14 էն վեր՝ աղջիկները, իսկ 18 էն վեր՝ մանչերը պառաւուած նկատեան սովորութիւնները, աւաեւի գործերը քան գաղակներու ամառանացնելուու ըմբռնումը, պարտերու հաշիին պահպանուականութիւնը, հարսնիսութեան և հարսնիքի պարքները քաղաքին մէջ, նուրիքը, մեռք պազը, բաղնիքը, հաւաւու, հարսապար, բօղը, հարսապար, տղայը, փառի պատարապը, տան երթը երգերով, և՛ո թագաւորը (= թագվերաց), ութօբանկը, եւն. եւն.: 2. Ճննունդ և մկրտութիւն վերնազրին տակ բացատրուելէ վեր բազմանութեան և արու ծնունդներու առաւելութեան և, յլի կնոջ հանկէպ ընտանեան վերաբերմանը, կը խօսուի տղաբերքի տթիւթիւնը պղպաշական սովորյթներու և մկրտութեան նկատեանի, ինունքի հանելու և օրորց զնելու հետ կառ ունեցաց աւելորապապտութեանց մասին: 3. Ազա, մահան և յաւարկադրութեան սովորութեանց, մեռին լուացման, պատանիքի, ննջեցիալին զգեստներու յատկացումը, եղերամայրերու, լացի, գալասանիքի, զարազին հաց զնելու և ալլին, թաղման, աղորի հայյն մասին:

Զ. զուուին է ժամովորզային բժիշութիւն։ հոս կը խօսուի հիւանդութեանց յանախման կիւմայական և անմաքական պատանուներու վրայ. կը լիլուին յուութիքի թալութեան և ալլ կանարական զարմաններ. կ'անուանուին բուռուին, կ'ենանական զեղզը, վիմորութական և թիկարութական խնամքներ, ջրաբուժական միշոցներ:

Հեաւատքը վերնազրի տակ գրուած գուսին մէջ, ալր ջան կ'ըլլայ վերլութելու կեսարահանց կոնակն ըմբռնողութիւնը, Ալպօյանեան սական մակերեսային զատումի մը կը տարուի երբ կ'ըսէ թէ անոնց հեաւատքը՝ պատուաստուած ըլլայլ և մեթաստուած օրերէն հասաւապարութեանց ևնուու էր քրիստոնէական բարյականին հասկցութիւնն ըլլայէ: և թէ այս վերջինը անոնց մէջ սկսու Աւետիսականութեան

հ. Թողոքականութեան հոգմէ եղած շարժումներն վերջ մնայն, և այնու ներսի մոզ ըստ թէ քրիստոնէական հաւատքն ու բարոյականը բազում զարերէ ի վեր տարրացած էին, ամէն տեղ, մեր ժողովորդին նովոյն մէջ, իրդի իրուքն իսկ իր կեալքին, առանց ատոր, առանց այդ բարոյականին՝ անոր անկարելի պիտի ըլլար իր մի քաղաքանակութիւնը, Այս հաւատքն ու բարոյականը մշակուած էին անոր մէջ անընդհան շարունակութեալը մասնացրական և քարոզչական զորունակութեանց, զորս ունեցած էին միշտ վաճառենու կանոն որ զարդեցա այս հաստատութիւնութեան զերը մեր մէջ քաղաքական և ընկերային զգագուտութեանց պահանառու, իրաւ է թէ ատոն մը և տեղ տեղ քիչ մը նուուզեցա լոյսը, րայց չշիխա ան թաւա, Նեթէ շիշու ըլլար ան, եթէ քրիստոնէական հաւատքն ու բարոյականը մեռած ըլլային այս մոզովորդին մէջ, Աւետարանի որ և է նոր շունչ զմուար թէ կարենար հոն այդքան արագօրէն յասած թիրէլ որ և է ձեռք նոր բորբոքմէ, Քրիստոնէական այսինքն աւետարանի հոգուով ներքանաւու կենդանի նորի վրայ միան շուտով կը ծիւն աւետարանի սերմեր, ապա թէ ոչ, այնքան ներկուած քարոզութիւններէ փերջ, ոչ քրիստոնէայ զմուորդութեան շատուց վիտի զարձած ըլլային աւետարանի լոյսի, Դարդի միարկուած նախապաշտութեառն, եթէ ուզե՞նք իսկ նեթանուութեանէ վերջանացութիւնութիւնը համարել ցանոն, հարէ է որ ընդունինք թէ քրիստոնէութեան մէջ էստանք և թէ հաւատքը թէ սե կապուած արարունութիւն (actes) են անոնք, այլ Փօքրորի աստիճանին վերածուած ինչնեցական սովորութիւնի միայն, որոնցմէ՝ շատ աւելի քան մեր մէջ՝ կարեի է ցուցնել եւ բոպական ամենէն լուսաւուուած և քաղաքակրթուած ազգերուն մէջ Անոնք առ առաւելն նախապայի առմիկի իմացուաներ են, անզօր՝ ազգերու բուն կենացնի հաւատքի լոյս, նոյն մայնաւթեամբ է որ և կորնուական պարտականութիւններ և շնչանաւոր տօները վերնարուած երկու հաւատքներու մէջ կը խօսի պանդի, ուիսի, ուիսանութեանց, Ասքանի օրերու սովորութեանց, Կազանից, Ս. Սարգսի, Տեսանընառաջի համարակարունի, Մեծ պանքի, Առոր Թորոսի, Քառաւուն մանուկի, Տեղկազարդի, Աւագ շարաբի, Զատիկի և Ցիննի, Համբարձուման, Վարդապետի, Կերպիմիման օրերու տօնականարութեանց մասին, որոնց ընդհանրապահ նման են ուրիշ վայրերու մէջ եղածներուն:

Պառաւաշունչ մակագրուած է, զլուխը, որ ուրիշ մասմասիկ կը բազկանայ, նուրբառած է հոգիի և հանգերքան կեանքի, արարի և չար ոփներու, բնանան երկ այժմեներու, մեծ պանքի, Առոր Թորոսի, Քառաւուն մանուկի, Տեղկազարդի, Աւագ շարաբի, Զատիկի և Ցիննի, Համբարձուման, Վարդապետի, Կերպիմիման օրերու տօնականարութեանց մասին, որոնց ընդհանրապահ նման են ուրիշ վայրերուն:

թեան հասարակաց նախնական կրօնական իմաւումներ են իսկական:

Վերջին գումիի մը մէջ — զառողովրդային բանակառութիւնը — իրաւամբ կը նկատէ թէ կեւալքանյու թէ քամասութիւնը կրինապէս իրաւացած իր հայրենիքն, աղմասուած է անոր ժողովրդային բանակառութիւնը, հայացի կամ բնասամիկ չնկատուելու աստիճան: Եւ աթիկա զգագուտարար իրուութիւն մըն է ոչ միայն իր բոլոր թքախօս վայրերուն համար, այլ նաև անոնց մեկնու կզզիացման մէջ մնացած հայախօս գլուխերուն համար ես, ուր տարօրինիկ օտարամիաթիւնը աւերի զիր մը կատարած է այս տեսակիտով: Այս է պատճառը որ շատ աղքատ է անոր բանակառութիւնն ատառներուն մերքը, ու հազիւ կընաւ յառաջ քերի քանի մը աւանդակիտիր կամ առաստիւնիք, զրոյցներ կամ էկեղեաններ, առածներ կամ ասացուածներ օրնէքներ, անէծքներ, ազօթքներ, պարերգներ, հարստերգներ, եղբարցներ, պատուուիս երգեր, իայլու, որոնցմէ շատեր, սականի, համ թուրքեցն են և կամ թուրքեցներէ Մարզմանուած, կամ այլոր եղածներու փոփոխակինը, և հազիւ ունեց կեանարացականութիւն կը բարացացնեն. Ինչպէս իշաշակառութեան արտօնութիւն մէջ կերպէ, և բուօնին զնուած բուզզը կուերուն մարդարվալզը:

Գործին վերջնիթեր այսինքն Զ. մասը ամբողջին յատկացուած է Հայ գրչակիթիրուուն, որոնց ծանօթացմած է հրատարակութեանց ցուցուեներէ և լրացական սեղեկութիւններէ: Ծուը 170 հատ են անոնք, տասնը՝ կիլիկիան ազգեցուեների լրջաններ (ժի.՝ ժի. զար). Խօսացեալը սեկման լըջանէն (ժի.՝ ի. զար) ըստ իր տրահամին: Այս հարիւթեաթառանուին մէջ նազոյնն է 1018ին ծալաշա (թալաս?) գրուած անետարանի, կամ ամենանորը՝ ծալաշ զրբի մը ներքին կողքին վրայ զրուած 1018 թուրքական յիշատակացութիւնը: Արտօյաններ ամրոցիւթեամբ և ինամուլ արտատպած է այս ամէնուն յիշատակառները, որոնց մէջ միշտ թուրքան մը, և անձի և պատճական պարտիկ մը հայշակութիւնը կամ ախնարկութիւնը կայ, միշտ կեսարիութիւնը կամ իր գլուզերէն մէկսաւ հետ առաջնութեան:

Վերջին մասը (էլք 1911-2250) իր ընհանուր վերնացիր ունի, պետարացիք Արգէսիս սուրուսէն հեռուու: Կը բազկանայ երեք գլուխերէ, սրոնց երկուոքը՝ մին վեց միւսը տասնչորս սուրուսանամունքներուոլ — նախնին գլուխերին մէջ, ու նախարան նոթ մըն է, կը ցուցուի նախնարային զգաթերու սփառու պատանուները, որոնք են երկրին անբերբի գրութիւնն ու հետեւարու լաւ և լայն ապրաւստի մը անբաւական ութիւնը և հարստանալու քիչ մը բնական դարձած ինքը: Այս վիճակը վենաբանյուն մէջ իշետուած է այն ատանէն մանաւանդ երբ կեսարիա և իր ընչակայքը զարդեցան կարեն շահաւատն մըլլաէ, ինչպէս էր կանուխ, իրք մին ապ-

մական և առեւրական մեծ պողոսային հանդրանիներէն թեսոյ, կեսարացիին իր գալթած վայրերաւն մէջ ձեռք բերած յաշողութեան պատճառ կը ցուցուի անոր աշխատափրութիւնը, ինայսամբ իր համրաւը և ազա իր ներքնապէս բարկեցիկ զրութեւնը կը պարտի աւելի իր դուրսի զաւակներուն, անոնք ոչ միայն հարուստներ այլ նաև ազգակը Հայեր են եղած։

Երբորդ գլամին վեց ներթաւութեան ամենախիստ ամբափուն են յաջորդ սա ուղղեց. — Հովովմէան սիրապետութեան ասենէն, կարութեան մայրաքաղաքները, նախ Հովովմ յետոյ մանաւանդ կ. Գոլիս, կը թուին գողողական ազգեցութեան մունեցած ըլլաւ կազապովիանը վրայ. Դ. զրութի կը յիշուին անոնք ի Հովովմ, բայց յետոյ խուն է անոնց թիւը կ. Գոլիս, բիւղանզական արքունիքին շուրջը քաղաքական և զինուորական և նոյն իսկ զահ բարձրացող հայոց գիրքներուն մէջ ուշպարունակ ներ կազապովիանը հայերը. Օսմ. տիրապետութեան ատեն Ֆաթիր (Ժ. զար) աւելի մուռմ տուաւ այդ շարժումնի. Ստամպօլի առաջին և ամենէն ստուարաթիւ Հայերը կեսարացիները եղան: Անոնք, սական, աւելի համեսէւ ծերուամ՝ այ գայած էին, մժ. զարուն, կալուց զայլապէս են կասապովիանը Հայեր կան իտալից քաղաքաբէրն շասերուն մէջ. Ժ. զարուն, իր Պարսկաստանէն դաղթած Հայերը հոսանքով նորին կը լցուի կ. Գոլիս գայթած կը սկսարակայերու զայլ գէպի Պոլոն նախ, և ազա զէպի կիրոսու, որուս առաջին Հայերը կեսարացիք են զարձեալ. Այս շրջանին կը պատկանին հայտախի խալամ Մինան գայֆա և խալի հեղուցուր, և շառաւ ուղիւները. զի իրէ Մունեցուունիք պէս պայիկ գլուզէ մը այդ թուականին բաղում Հայեր կան կ. Գոլիս, կարելի է մակարերել թէ որքան աւելի շատ պէտք է եղած ըլլաւ կեսարիք և միւս մեծ գիւղերէն նոն զացողները. — Ես յարկ Միջազգային աւելի այդ. զարուն սկզբան, իր Միջազգետք մէջ պատահած ապստամբութեան մը սարսափի Պոլիս կը փախցնէ Փոքր Ասիոյ բնակիչներուն հետ զարձեալ մեծ թուով Հայեր թէկ. Սուլման Մասսաւար հրամանով, որ Պարսկի գէմ պատրազիք գայցած ատեն աւելի քր ամառաքարի կացած պատեր կը բռնազատուին յետոյ զառնալ իրենց ծննդագայրեց, բայց կ'երել թէ անոնցմէ մեծ բազմութիւն մը կը մայա կ. Պոլիս Առաջ ուղարկել աւելի մը աւելի կայրէն հայութան աւելի վերջը (1670-1696) կեսարացի կրծո երէցի մը հրնգ անզամ կ. Գոլոսյ պատրիարքական աթոռը գրաւելու համար մզած պայքարին մէջ ունեցած յաշողութիւնը, որ անկարել պիտի ըլլաւ առանց ստուար թուուր և ազդու կայրէն կենացիներու աշակցութեանը: Այս կ. զետ ուղիւ պատահական կարեր ապահովութեանը կը հաստատեն թէ Ժ. զարուն կ. Պոլոսյ մէջ շատ մեծ էր թիւը կեսարացոց, որոնց մէջ կայրէն կեղեցացականներ պացի Գրիգոր կեսարացի պատրիարքէն, Մարգու

կ. Յովաչի եղիսկոպոսներ, վերոյիշեալ կրծո երէցի յետոյ եպու. ևն, Արքունիքի մօտ բարձր ազգիցութիւն անեցող մը ծուկաւնան անուն, հարտարապետներ (Քասաննեց զալփա, ևն.), Իրկարիչներ (Եղիազար, Ղալան), և զանազան զիբացեռութիւն անեմիք: Ժ. զարուն ա'լ աւելի կը բարգաւանին կեսարացիք ի կ. Պոլիս թիւով, զիբով և ազգեցութեամբ: Խնճինան զովեսով կը յիշէ զանոնց իրքն իրուն, որման զիբով, բարձրած և քաղաքակարութ, Նկարիչ, նարտարապետ, որոնց շինած են ուղիւթանական ապարաններ, մզկիթներ, բազնիթներ, ևն, արհեստագործներէն ամանք զարձած են սեղանաւորներ. Պոլոս պատրիարքարանի դորեց, Երուապէմ Ս Տէղեաց խնդիրներուն մէջ հային ազգից են անոնց ճայնը. եղած են ուղիւթանական ներ (Կանաւոր Պաղտասար զիբովը և ուղիւթիւն Սրմէսն Երկանցիի, Սահակ Անագինի, Քերտոս Բերդումանի, Յսվուկի Վերգութիւնի, Ս Տէղեաց կեսարանը, Մանուկ Կարենի, Խայրի զգիր, Նորար Ցէր Յսվուկի Փառա, Պօլոս Գարգազէանի Արմաշուն ամեծ կազմակերպիչը, և Գետառ Աստածածուութեան եպիսկոպոսներ): Յաշոր Ժ. զարուն, շատ աւելի զիբք Կունենան անոնք մայրապարագն մէջ. Իրնիցէ են հանաւուր Յովն. Սէրքէրնեան, Պօլոս Յսեան, Մկրտչ Զարքեան, Յովն. Այգատեան, Յակոր Պայաննան, Յովն. Պաշպագիկէնեան, Կարապետ Մանուկէան, եղայրուց Յարքիրէն, Խևկիւտարի Ճեմարանին առաջին ստորէնը, և բազմաթիւ ուղիւներ, վահանական, բանկատառու և արուեստասոր, որոնց զիբէթ գործն Եղաւ 1820ի ՀՀրաւէ Սիրոյօթ Ճեմարկին ձախողեցումը: — Պօլոս զարուն անամորգ զարուն անհանգ ծաւալամը՝ զէպի Ճմրւանիա, Լաշէպ և Երևանցէմ, ուր այս միջոցին կարեսոր սարք զարձե էին Միջազգութեան բարձր և խոնար աստիճաններուն վրայ, այս զարուն կը հասնի նաև Եղիպտոս, ուր այդ ատեն նոր թուուր մը կը բանար Ս Հնմէտ Սէլիք իշտիւնին նեղուն ափերուն վրայ. ևն արշէն այդ ատեն ալ կայիի հայեր, այս նոր լըջանի առաջին հայը Կ'ըլլայ կեսարածին Զմիւռնացիք մը որդին Պօլոս Յսուսու Փ. իրէն կը հասնի հետզհետէ իր բարեկամ Արքահամ Կիւլպէնկեան Թալացի, մատարական, Եղայրը Յարդուղ (որուն զաւակին էր Արքահամ փաշա աթքող), մեծն նուպար փաշա, Տէխեան Դրիգոր և Մկրտչ եղայրային (որոնց առաջինին զաւակերէն էին գացած, իրքի արքահամ կիւլքէն էին գացած, իրքի արքահամ կիւլքէն պէտքի թակոր Արքունիք: անէնքն ալ կեսարացիներ: — Այս զարուն կիւլքն է զարձեալ որ կեսարացիք, որոնք իրքն արքելեան ապահովներու վահառականներ, Ժ. և Ժ. զարերուն, մինչեւ Ամստերդամ և Լիլյուն էին գացած, իրքի արքահամ տարապարութեան գուղնու կը հաստատի թէրապարի հարտարապետանին աւագութիւն յաշողութիւնը կը հաստատեն թէ Ժ. զարուն կ. Պոլոսյ մէջ շատ մեծ էր թիւը կեսարացոց, որոնց մէջ կայրէն կեղեցացականներ, Գլնանցանք, կիւմիշ-

եանք. բայց եւրպայի մէջ հաստատուած այս բոլոր ծանկերը ներաբեր էին միայն իրենց Գույց կերպուներուն, ուստի հնա կը գործէին միշտ աւելի օրաբանալով, մինչև որ էՊուստ առևտուական կը բարպարախին զբայ ամենէն արբական զերը կատարեցին կեսարացինց, աւելի զորացած ատթիւնով Քարակէսպեան, Ֆրէնկեան, Մարքեան, Հալանան, Թակէմապուտեան, Արդուեան, Սթամապուտեան, Մարտիկեան, Կասմանէան, Խուրաման, Փափաղեան, հնա ասնանց յատեր իրենց մասնակիւերն ունեցան զեր թառքիւսներին և ծովեղի քաղաքներուն մէջ (Նէրութ, Ասման, Մէրքին ևն), այնպէս որ չենաց փոքր իշտ վաճառաշան հէջ մը Տանկառունին մէջ, ուր շցուցուէին կեսարացին զանականները Չմունամ տակար ին բացի այս մէջ վաճառականներէն, Գույց մէջ կայսէն յայժ մեծ բազմութ թեսրո կեսարացին զիւ շաղանէր (Նէրէկէցիկ, Նէնկնէցի, Մանկուանացի), Գէլէկէսպիցի, Թամարզացի, Նիրգեցի), որոնց գործաւոր զամոն մէջ ամենէն ուշագրաւերը դարձած էին Այս գիւղացիներէն է որ Հայուսան հարգերուն ասրաբաշ շատեր ստիպկ անցած անցած Աստիան, Ամերիք, Սերտարիա, Գաղտաւ, Սւուսու, և ուրիշ կեզզու տեղեր, և շատեր Ամերիկա, որ իհոյա ցայխն նաև Պուստ վաճառականներէն և գործաւորներէն բազմութ թեսրու և հայ Զմիռնունի մէջ զըր մինչև զերին կատարը ապահովայն վայրէրուն մին կը նկատէին, Անեսարացի (Պալեօվլանք, Տիրուգեանք, Կրիտինեանք, Ստավուաեանք, Ալլանդէրտեանք, Փանուանք, Արգամօրս քեանք, Եղիշապեանք, Ըիրինեանք ևն), մասնաւ մըշտ առևտուական աշբառուն Տեւներ - Վերջին (Հ.), հաստատն մէջ, էջբ 1960-2005, Ալլոյաննան հանգամանօրէն կը ներկայացնէ կեսարացիներուն ի. զարու սկլութ սփուրի սփուրի սփամարի չըրա ծայրէրը և Հայուսաննի մէջ նոր կեսարայի մը ընտութեան ձնուակիսու մէջ ի այլուր - Այս վերջինին մասին, որ զեր անկատար է և ընդհանրաբետ ծանօթ, հարի շնչ տեսներ զերւուն ի. զարու սկլութ սփուրի սփամարի չըրա ծայրէրը կ Գէ ժամային լուապոյն ըմրունելու կեսարացիներուն այս համաստուումին պատճառները, (թէն աննոց միայն կեսարացիներուն յատեր կ կը միանեն անդուրը, որոնց մէջ անդ ունեցան կեսարացիներուն մէջ ապարու կեսարացին յայտութիւնը՝ իրենց սպառաւած իշտ վայս ու շատ ապարու սկլութ սփուրի սփուրի մէջ նոր կը ներկայացնէրուն մէջ սկլութ սփուրի սփուրի մըշտ է բակապէն եղածը, որոնք առ աղջամար առ ուղ էրեր էին Աղեքանագրա, քակով և որոնք ամենէն հարուստը զառանելու համար յայտ այդ երկիրի մէջ, աղջին համար,

Գրքին վերջին մասին այս վերջին գլուխը վերաբարուած է շեխարացի իրենց ըննեղաման զիւ պարզէր իրենց, Սսմաննեան Սամանանա դրութեան ազգանա յուսախարութիւններով, կի իշիւան աղչւտքով, Գույց զարգումէ, Ջմիւն ատքաներու և կ իշջոյ Մեծ պատերանիւ կը դաշտներ իրենց նոր կերպիւ այլ ևս անկարելի կը ցուցնէր իրենց կը բորոքը, պատասխանութեանց երեսն ընտաննեկան անոյ կետաքին սրտամնելիկ քայլայումը, որ անանգութիւնի Վըլլը առ ամբուն սրբալ թեսր և նաւապետական կենցագի նուկանական թեանց այնքան զարգուած կետաքացին Աւ վերջապէս, աղջային և տար վարժարաններու մէջ հայ նոր սերունդին սրտամնելիկ քայլայումը, որ անանգութիւնի կերպու աղջապատի պարագանակ կետանկէիլ կը բութնեն ու զարդարումը, որոնք այդ երկիրը Անբաւական կը ցուցնէրին անոյ ընդունակութիւններուն և ճաշակներուն, և գէպի նոր և լաւագոյն հորդովոններ կը բանախին իրենց աչքերը: Տիբու այս պայտ աղջին նոր կետանային անոն իրենց երկէն կետաքացի յաշողւցան, մըրհանուապէս, իրենց գացած նոր երկիրներուն մէջ, զի այդ իշջութ իրենց մէջ հօրօատոյն ձառունեներ եղան ձեմերկցու թեսր, ինայուղու թեան, աշխատանիրութեան և յարտակութեան, որոնք արգել իրենց սկլութ սփուրի սպառաւած իշտ կետա կը աղիսի սկլութ եղած ամեն ուղեւ առ համար եցիցաւու եկողներուն իհչեր ըստա, զոր օրինակ, օրինակը Սելուզուննեան եղայրներուն, որոնք աղջամար սոք ուղ էրեր էին Աղեքանագրա, քակով և որոնք ամենէն հարուստը զառանելու համար յայտ այդ երկիրի մէջ, աղջին համար:

Գրքին վերջին մասին այս վերջին գլուխը վերաբարուած է շեխարացի կը երեր իրենց ըննեղաման զիւ պարզէրէն ըուրաւ: Անոր մէջ կը ներկայացնէրուն այն բույր կեսարացիները, աւելի ճպշտ կամ ովզ, որոնք որ և է մարզի մէջ իրենց աւելի ցանկացած արտանիթը վկամ մատուցած ծառակութեամբ հաշուածու ուղարկու իրեկ գուացկ մըշտ է բակապէն եղածը, որ կը դըրաւէ գործին վիրէի 250 էջները, տեսակաւուրած զաստառումով կազմւած և գատկերազարդ, ուրօն մէջ կը յիշատակուին ու աւելի կը կիսանա գրուն 400: Տաս աներ զիստւն, արտևատագէտ, եկիդնեցիական, մաւարախան, պատ արուեստական, պիտական զինուազական յեղափոխական գործիններ, վանական արքան անոնց համար Անուախուրին, ինչպէտ իրե Ալպօյաննան ալ կը խոստավակի, անմէրի ցանկան պատասմաննեան կեանք եղողական այն աղցերը: թե ինչ, զոր իրենց մանզամանբարերուն և թուրքիւսի միս վաղաք ներան մէջ ապարու կեսարացին յարչացի մէջ, Ամբիկայի և այլ տեղերուն իրենց այլրեն կետա կը ունեցաւ լիջացաւ: Այն տեղերուն կեսարացին յարչացի լիջացաւ ամուս և ամուսաննեան կետա պատամական միջոցաւ: Այն տեղերուն կետա կը ունեցաւ միջոցաւ ամուս: Նոր և յաջուսութեան համար յառազգիւ: Երկուրդն է ներկայի տեսականուով շփոթ և առ պայտի տեսակէտով տարտամ այն վիճակը, զոր

դրեթէ ամբողջութեամբ նկատի առնելով և երբեմն նոյն իրկ խոսցութեամբ ներկայացնելով զայնի թւ կը խորհրծ հրմակ թէ ս'ըքան աւելի փառաւոր և իլուզի համայնքիտարանական արձեք մը պիտի ունենար այս գործը, եթէ հեղիտակ զրաք լինէր զայն կեսարիան ու Զամելիքը չեն և կանգուն նզմէ միջոցին, անձամբ ըրիշով հոն և տեղւոյն վրայ հաւաքելով և գործով ամէն ինչ: Իչ որ այ ըլլայ, սակայն, կեսարանաւոթեան, ինչիք՝ կամքի և գործի այս մեծ ոսկեակացին նորիրուած այս հատորին առջև, իմ համոզում այդ է թէ իրարու արձանի են անոնք, օրոնց համար է զրուած այս գիրը և նա՞ո որ զրած է զայն: — Փակեցի իր կորուցը վերացաւ, առ այժմ գէթ, անոր համար իմ ըստիքը: Բայց իմ միտքը թիքին կերթայ ուրիշ բանի մը: Հայրենազուրկ կեսարացին շափով մը գէթ երջակի իրաւու ըլլակ ինքինիք իր կորուցը վերացաւ հայրենիքն յիշասակները այսոցին յաւելթացած տեսնելով այս բանասիրական յիշասակարտնին մէջ: Բայց ի՞նչ պիտի ըլլայ մեր այն միւս, երբեմն նոյնիսի աւելի կարեռ, այճճ շիշած, զաւանենարուն, Փաքը ու Մծծ Հայքին մեր ընաշատաներուն, և Փաք Ասոյ, Պալքանենա, Թթական և ուրիշ Հայագալութեամբ ազգային անցնեանին և սմանց ներկանին ևս ազգային շիշատակարտն շաբաթական, պատագրական և, վիճակագրական հաւաքումներուն, քրոնց վազուց չսեմաբառուած զանանան են իր գրացներն ու զարանները, վստան եմ թէ ինչ միայն կը ու միայն իր մանեազիտական ձեռնեաւոթեամբ պարագի աշխատանքի մը և որ է հայկական շըրշանակի կամ գաւառի համար: Հայ ազգագրութեան և ազգային վիճակագրութեան շան գովելի նորան մը ըրած պիտի ըլլայ սրոտվ ու զանձոյ հարուստ որ և է մեծասուն, զինքը կապելով այզպիսի ուսումնասիրական ծառայութեան մը: Գրի և մաքի մեծագոյն և լաւագոյն ծառայութիւն մը զար ինքի իրկ: աւելի քան որ է ուրիշ առաջ ըկզի մէջ, պիտի կարենար մատուցանի իր գրչին ու տաղանդն, ու անոց միջոցաւ ազգին:

Որչամ փափաքիլի էր որ այս տուկերն ու իր հատորը մանաւած այր մոտ կը ինչ եղած ըլլային ամէն անոնց որ ուսնիցին ականչն լսելոյ:

թ.

ՊԱՏՄԱԿԱՆ

ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ԵՒ ՇՐՋԱԿԱՅԻՑ Ս. ԵԿԵՂԵՑԵԱՑ ՄԿՐՏՈՒԹԵԱՆ
ՊԱՏՄԱԿԱՆ ԱՒՍՁԱՆՆԵՐՈՒ ՆԿԱՐԱԳՐՈՒԹԻՒՆԸ

Ե.

ԲԵԹԼԵՀԵՄԻ Ս. ՄՆԱՆԴԵԱՆ ՍԿԵՂԵՑՅԻՆ
ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՒՍՁԱՆԸ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹԻՒՆԸ

Ս. Եննդեան եկեղեցին մկրտութեան աւագանը որ, բատ կնի յատակագիծին, առաջերագրուած էր սկնազարդ աւելի հրմա, գուզովել զնշարեալ բեկորուն զի մը ինչ կորի-

դրսի մասին մէջ, ջրհորին մօտ, Օոյները սիւնազարդ գաւթին գրան մօտ, հարաւի կողմը զետեղած են. ինչ որ կորսնցուցած է իր բնական ու աւանդական վայելչութիւնը: Աւազանը ունի հետեւալ իմաստով յունարէն արձանագրութիւնը. «Վասն յիշատակի եւ հանգստեան եւ հաւութեան մելպաց (Քեզ արուած) Տեր զիտէ»:

Շատ յարմար տեղ մըն էր մկրտութեան հոյակապ աւազանը, որ ներկայիս անշքօրէն և շատ անճաշակ կերպով տեղափոխուած է գաւիթին ամենէն վարի կողմը, ուրի տեսաբան մըր՝ Դ. գարով պաղպիթայի կաղմին մասին գաղափար ունեցող որ է մէկը պիտի խսկոյն ըմբռնէ թէ, առանց ծիսական կնն կանոններու ալ ազդեցութեան, լոկ ճարտարապետական լաւագոյն հասկրցութիւն մը, չըսելու համար տարրական գեղեցկագիտութիւնը, աւազանին, այսպէս, կարասի մը ձեր պիտի չի տար՝ գաւիթին խորը նետուած այդպիսի զիրքով մը, Անդիա հոտ բնաւ պատշաճ չէ իր նպատակն, և, ինքնին հասկնալի է թէ ան ի՞նչ բանի կրնայ ծառայել այդտեղ ։ Քրիստոնէութեան վաղնջական մկրտարաններուն զերը, սովորական եղած և նեսեր և ընդհանուր զիրքը այնքան հանրածանօթ են որ այսմասին փոյշն ապացուցութեան մը պէտք չի մնուր Անստարակոյս շատ աւելի բազմաթիւ եղած են թերես բոլորի կամ ութան կիւն աւազանները. երեակայուած է նոյնպէս որ անոնք եկեղեցիներու կողակին կամ սնարքին հետ կցուած վիճակի մը մէջ ըլլան։ Բայց, չնորհի ներկայիս կատարուած հնախօսական հետազոտութեանց, շարունակ անպիսի նոր յայտնութիւններ կ'ըլլան, որ մժ շրջահայցութիւն պէտք է ի գործ դնել մկրտարաններու տեղին և շինուածքին վերաբամմբ տեսալիթիւններ բանածեւուած տաեն։ Ստացուած ապացոյցներու առջեւ՝ ա՛լ զիրքէ մէկ կողմ ձգուած է ամէն տեղի մէջ մէկ աւազան և այն ալ անպատճառ եպիսկոպոսական եկեղեցին կից եղած ըլլալու անվիճելի նկատուած կարծիքը եթէ արդպիսի օրէնք մը քիստոնէական պաշտամունքի նախագոյն օրերուն զոյութիւն ունեցաւ իսկ, շուտով պէտք է խափանուած ըլլայ. այնքան անհամար և հնախօսապէս ստուգուած ակներես աւազանները, որոնք ո և է կապակցութիւն չունին ոչ մէկ մայր եկեղեցի հետ, և որոնցմէ շատքը կը գրտուին այնպիսի երկրորդական տեղերու մէջ՝ որոնք հաւանաբար երբեք չեն ունեցած եւ պիտիպսական աթուա։ Երբ շատ մօտէն քննինք բոլորուին անկախ են որ և է չափով ենթակայ չեն եղած կանոնագիտական ոչ մէկ սովորութեան։ Եթէ անոնց անդաւորումին՝ այսինքն տեղական զիրքին մասին եղած է կանան մը, առ առաւելն չէնքին հեռանկարական զիրքին և գետինին վիճակին համեմատ եկեղեցին հետ հազորդակցութեան լաւագոյն պայմաններուն վերաբերեալ բան մը պիտի եղած ըլլայ ան։ Այս տեսակէտով, թեթզեհմի մկրտարանին զիրքը շատ վայելուէ էր անշուշչ պաղպիթային հարաւարեմբաւան անկիւնին մէջ, միակ տեղը՝ ուր չէնքին կառուցուած քին համար ո՛չ հոգ զուրս կրելու անհրաժեշտութիւն պիտի ծագէր, ո՛չ ալ ստորեկրեալ շինուածքի, մինչ ճակատին գուշուներամէն հետ իր անմիջական յարաբերութիւնը անմտ զիւութիւն պիտի ընծայէր ծիսական շրջանի միջոցին համարուած մկրտութեան հանդիսաւոր արարութեանց։ Միայն յատակադիմն քառանկինի ձևն է որ շատ նպաստաւոր չերեկը այս կարծիքին։ ատոր համար ալ սակայն անքան կարեռ առարկութիւններ ընողներ կան որ չարժեր աւելի յամենալ այդ կէտին շուրջը (տե՛ս Bethléem, Le Sanctuaire de la Nativité, էջ 93-94, PP. V. A.)։

Պ.

ԱՄՈՒԱՍ-ՆԵԿՈՊՈԼՅԻ ԵԿԵՂԵՑՈՒՆ
ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԱԽՈԶԱՆԻՒՆ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹԵՐԻՆԱԼ

Լաթրունի մօտ զիւղ մ'է Ամուսաը, որ է գաւափի նմամաւուր, որ Փ. գարուն նիկոպոլիս անոնը առաւ։

Ամուսա ունի շատ աւերակներ, որոնցմէ ամենէն շահեկանն է զիւղին հանոնիէ առաջ ալ կողմի աւերակը։ 1880էն սկսած են այդ աւերակներուն պիլումները. շինութիւններ հանուած քարերը շատ սուզոր են, եւ փատակներու յատակները մոզակիքով զարգարուած. գտնուած են ջրի ճամբաններ։ Երեան հանուած բոլոր հնութիւնները կ'ապացուցանն թէ հոռվմէական բանիքներու չէնքի են անոնք, Փ. կամ Բ. գարուն պատկանող։

Եթէեալ շինուածքը վաղուց աւերակի վերածուելով՝ նոյն աւերակներուն մէկ մասն վրայ կառուցուած է եկեղեցի մը. կը

կարծուի թէ ե. կամ Զ. գարուն կտտառուած է այս եկեղեցին շնորհիւնը:

ԺԲ. գարան այս եկեղեցին աւերակ ըլլալով՝ նորոգուած է աելզացի քրիստոնեաներէն կոմ Խաչակիրներէն, Գաղափ միծ եկեղեցին նմանութեամբ: ԺԶ. գարուն, սուպջին անգուած կը յիշատակուի իր անունը և կուռած է և Մալիքբեանց եօրն ելլայրնեու եկեղեցին:

Այս հնագոյն եկեղեցին մկրտութեան պատմական աւելզանը պիտի նկարագրենք:

Եկեղեցին կարեւոր աւերակները կը գոնուին հարթագլրին հրւսիս - արեւելեան անկիւնը, նախնական կող աներուն մօտ: Ընդարձակ բակի մը նորու, որուն բաւական գէջ հարթուած ժայռը այժմ կը կազմէ գետին: Նոր շնուռած ք մը կը պատսպարք փոքր յիշատակարն մը, զոր պէտք է քըն-նել ուշադրութեամբ: Փոքրիկ տան մը եկեղեցը փայտէ ութանկիւնածեւ պատուած (revêtement) մը կը պահէ կարսո մը, որուն մէջ կարելի է իշնել պատուածին վերի բացուածքէն: Կարսու արտաքնապէս կոռակ է: Ներքին կողմը ունի բլթակաւոր (lobées) խաչ մը, որուն յատակագիծը կուտայ չափերը: Հաստածները պիտի օգնեն հասկնալու յօրինուածքը և կատարեալ զիրքը յիշատակարնին՝ որ ունի երկու աստիճաններ՝ իշնելու համար, և կրնակ բացուած քններ՝ որոնցմէ մին 0,30 մ. յատակին վրայ, ներսի ջուրը կը բերէ, մինչ միւսը՝ միջնորմին վարը, զործածութենէ յետոյ, կարսու կը թափէ: Մարմարէ յատակ մը՝ քիչ մը հակած գէպի ջուրը գակած բացուածքը՝ կը կազմէ արգի յատակը. աստիճաններն ալ շնուռած են մարմարէ: գծուար է հաստատել թէ նման պատուած մը կը զարգարէր առաջնին կարսուն բոլոր ներքին որմերը: Ան ներսի կողմէն համարի (համար) տեսակ մը ծեփով որմագորսթեամբ շխունած է: Սկրթութիւ աւելի ենթարկուած վերի եղերքները ի հնուն նորոգուած են մանր և նուրբ նիւթերով:

Հաս նկարագրութեան, այս աւելանին մէկ կողմի հեռանկար պատկերը ցոյց կուտայ տեղւոյն գետնին վրայ 0,30 մ. տրամագիծով փոքր կարսու մը վրայ դրուած որմագրեալ տեսակ մը կը գլան: Կարելի չէ հաստատել թէ նման պատուած մը կը մասակի առաջն պատին, հազիւ տակաւին կարելի է նշմարել կոփածոյ քարի մը մատցորդները գետնին ներկայ հաւասարութեամբ. ուրիշ տեղ անսնցմէ կան երկու և միայն հարա-

նին՝ և միւս կողմէն կէս շրջանակային շինուածքի մը՝ իր գերը լաւ կը բացատրուի իր պարզ նեցուկ մը կոտպարեայ և կամ հողէ ջրաւզիի մը համար, և ան իր փակաւ խողովակ մը ինքը ջուրը գրաէն կ'ըն-գաւնի և կը փոխանցէ աւագանին՝ որուն կը ծառայէ իրը ուզզիչ: Ջուրը գրաէն կուռայ փոքր ջուրզէ մը, որ պահպանուած է ընդգէմ պատի ներսի կողմին և համբայի ծեփուի: Կարելի չէ ճշգութեամբ որչիչ ջրի աւազանին և ջրաւզիին հավարգակցութիւնը, բայց վերջինս փողածեւ փորուած է կին պատի մը մէջ՝ նախ ուղղակցուածքնին յիշարած անգամ թիրած անգամ անկան անգամ անկան 0,30 մ. երկայնութեամ մը վրայ եւ այս կերպով իրը հիմ ծառայած է այժմու մտակին: Ջրուղին իրեւուն աննիմնդը ուղղանկիւնէն գանաւալով ներս կը թափանցէ աջ անփեան պատի և կը մանէն ներսը այն խոչը քարերուն որ կը կազմնին այս կողմով կիսաբոլորակին առջնը գրիթէ 0,50 մ. գետնին փերեւ և գրիթէ հաւասար փոքրիկ կիսագլանին փերի մասին: Այս ջրուղիէն բերուած ջրի քանակը շատ քիչ է եթէ նկասի առնուի իր ծայրայի նուազութիւնը, մանաւանդ ընդգէմ արտաքրակի սութիւնը միջն միջն կապակցութիւնը մակարելի է ճշգութեամբ հաստատել այժմ, առանց փայտէ ութանկիւն շինուած քններէն քանի մը մասեր տեղէն հանելու, ինչ որ կարելի չէ եղած: Այսու հանգերէ մանաւուածքն անարժէք մանրամասնութիւն մ'է չի-նուած քին վիճակը քննելու, ինչ որ յիտոյ պիտի նկարագրուի: Կը մեայ ծանօթագրել այն կիսաշրջանակը՝ որուն կեղանը զետեղ ուուած է աւազանը: Քարով յինուած է ան բաւական միջն ծաւալու, բայց յինամով պաշուած: Երկու յառաջամասերը նոր պատուած մէջ սեղմուած են զարգակին տրամագիծն է 3,78 մետր և իր կորութիւնը կատարելապէս կանոնաւոր է. չէնքը շատ հինացած է և ետքի աւազանը որ կը հակի սահայն պատին, հազիւ տակաւին կարելի է նշմարել կոփածոյ քարի մը մատցորդները գետնին ներկայ հաւասարութեամբ. ուրիշ տեղ անսնցմէ կան երկու և միայն հարա-

ւայի անկիւնը անկէ ունի երեք: Այս տեղը կը նշմարուին նաև մածուցուած (selement) ծերպեր, որ անտարակոյս ցոյց կուտան մարմարէ կամ մնտազէ զրուազագործութիւն: Կարելի չէ զանոնք հաստատէ կեսարշանակին ո՛ւ և է ուրիշ մասին վրայ, բայց կոփած աներու կցուածքները կրնային փորել ուրիշ նեցուկինը շինուածքին համար: Որչափ ալ աւրուած ըլլայ այս շինուածքը, դիրին է հասկնալ թէ անոր նպատակն էր աւազանին շրջանակ մը կոպմել: Առաջին երեսը միայն զարդարութէ: Քարերը աւշուած են կոպակի հորութեան և շատաւիկին ուղղահայեց կցուածքներուն հսմանային, ի բաց առեալ այն միանէ կէտը՝ ուր ջրուղին թերանը կը պահանջէ քարին մասնաւոր կորուած մը: Կիսաշըրջանակին ետքը արպի փոքր տան պատը կը հանգչի, որոշ կէտ մը, հին օրերէն աւշուած կոփածոյի մը վրայ, որուն չկրցանք սահմանէն նախկին շինուածքին մէջ կոտարած գերը, եթէ չէ այս պարզապէս ներքին երեսը պատի մը՝ որ կը կապէ մկըրտութեան աւազանը մեծ կողակներու որնարին:

Եկեղեցին զուգահեռաբար և աւագանին առջև կը տարածուի ընդարձակ բակ մը (17×15 մետր, կլոր թիւ): Ժայռին պատը՝ որ զայն կը սահմանագէտ, հիւսիսային կողմը ուղղուած է իրը պատուանդան գեղեցիօրէն շինուած պատի մը, որուն քանի մը քարերը միայն տակաւին իրենց տեղը կը ման մեծ աւազանին առջև: Ընդհանուր յատակագիրն մէջ ժայռը փափաքելի ամրութիւն լնծայած շըլլալով՝ փորուած է կարեոր լայնութեամբ բակին հաստառութեան հաստատիլու համար շրջանակին պատը: Արեմտեան կողմը, փալականիներու կուտակումը ներկայիս թոյլ չտար հաստատելու սարահարթակին (plate-forme) տարածութիւնը: Քայլքայուծ մոլիքի մը քանի մը կոփածոները և ուրիշի մը հաւանական զուգաբերութիւնները (arassetment) ենթադրել կուտան թէ այս տարածութիւնը ծածկուած պէտք է եղած ըլլայ և կամ կամարակապ պատով մը շրջապատուած: Արեմտեան մասին մէջ տակաւին կան մոզայիք յատակի մը գեղեցիկն նշանները, արձանագրութեան մասով մը:

Գալով հիւսիսային յարակից (appendex)

եկեղեցին՝ կարելի չէ այժմ բիշանդական թևականի յիշատարաններուն մէջ նմանութիւններ գտնէ մինչեւ որ յիտապայ հետազոտութիւնները լաւագոյն կերպով ճշշդեն զարգացումը և բաժանումը: Մինչեւ այսօր գոյութիւն ունի բլթակաւոր խաչաձեմկանութեան աւագանը, որուն համար պէտք չկայ հմտայից բացարութեան: Տասնեակներ կարելի է հաշուել ժամանակակից Պաղեստինի մէջ նմանօրինակ աւազաններ, թէեւ ոչ միենոյն նիւթերով: Այս աւազանը որմագրութեամբ շինուած, թերես սկիզբէն մարմարէ կոփածոյիվ զարդարուութ, կէտա պէտք, երբեմ մինչեւ տրամագիծը կը նըմանի թիրղընէի, Ամ-Թուպայի, Թէւսաբէի, Մալէկարայի, Խեթապէ Զաքարայի և այլ աւազաններուն, տաշուած խուզըր քարերու մէջ: բայց ոչ ոք կը զարանի ընդունի զանանք իրը քրիստոնէական կին աւազաններ: Առաջին եկեղեցիկին մէջ մկրտութեան ծէսերուն վրայ հոս աւելորդ է ո՛ւ և է քննութիւն, և գիւտին առաջին օրին սկիսեալ բոլոր մարդոց վկայութեան համաձան՝ նոյն աւազանին առաւելութիւնը անլիմելի կը մայ, թէպէտ և աւազանին կապուած յիշատակարաններուն թուականը ճշգուած ըլլայ:

Այս ծանօթապրութեանց շրջանակին մէջ չեն մաներ յայտնել Ամուսափ յիշատակարանին փոփոխութիւնները: Կրնանքը ըսել սակայն առամանակեայ կարծիք մը: Բիւզանդական եկեղեցին իր յարակից եկեղեցիով և մկրտութեան աւազանով գոյութիւն ունեցած է մինչեւ արարական արշաւանքը, թերես ասելի ուշ: Եթոյոյ պատահար կամ կրօնական մոլունագութեամբ կործ անուն է: Անոր փլատակները խլամեներու համար յարգանքի առարկայ եղած են՝ հիմնուած մի քանի զրոյցներու յիշատակներուն վրայ, նման Պաղեստինի քրիստոնէական մէկ քանի չենքերուն: Խոյամ հաւատացեանները իրենց գերեզմաններուն համար կը փնտռեն մեծ փլատակներուն շուշը, որուն իրենց երևակայութիւնը՝ առաջնորդուած գոնէ անելի կամ նուազ զաւերական կամ այլանդակուած քրիստոնէական աւանդութիւններով՝ կուտակած են կրօնական յիշատակները: Ֆունկներու գալու ժամանակ, վաղեմի եկեղեցիկին գեղեցիկ մացորդները ուշագրութիւն գրաւած

են. վերանորոգութեան ձեռնարկ մը եղածէ
է: Բայց Խաչակիրներուն նախանձախնդրու-
թիւնը անտարակոյս պէտք է համեմատել
իրենց զրամական կարողութեան հետ: Հոն,
ինչպէս ուրիշ տեղեր, անոնք կը ճշգէին ի-
րենց գործ՝ համառօտելով համեմատու-
թիւնները, և կը վերսկսէին ինչ որ ժա-
մանակը և անտեսալիք մարդկերը թողած էին:
Անոնց անեսեաբալէն յետոյ, իրենց գործը,
աւելիքներէն ինայուած, նոյն իսկ որոշ շա-
փով խաչամական նախապաշաշումով պաշտ-
պանած, կանգուն մնացած է: Ամուսին
զիւղի ներկայ չէինին խիստ պարզ խօսքե-
րուն համաձայն՝ հեղեղեցին աւելի կամ նը-
ւազ անաղարտ մնացած է մինչև վերջին
զարու սկզբը: Ծէյսը կը սրիէր պատմել
անոնց որ իր առջև կը համայնքին տակաւին
տեսանելի եղած գեղեցիք վիտակները
վլայ թէ՝ ինչպէս ան է այժմ անցելոյն նուրու-
սուուերը: Ան Կ'զոէր թէ իր մեծ հօրը ժա-
մանակ չէնքը կը պահէր իր կամարը, իր
նկարները եւ քանդակեալ պատուէրները
զիւղին պարծանքն էին: Բարի մեծ հայրը
նոյն նոյն կը պարծեանք թէ իր տուայութեան
ժամանակ գտած էր օր մը բրւիք (corniche)
կտոր մը եւ ծախսած էր օտարականի մը:
Երկրին մէջ փոփորիկ մը տեղի ունեցած
էր ու կայծակ ինչած եկեղեցին վրայ.
Վայքայած էր կամարը եւ ճեղքած պա-
տերը. եւ հուսկ ապա մարդոց ագահու-
թիւնը աւարտած էր աւելրումը, մինչեւ
այն օրը՝ երբ նիւթերու դուրս հանուիլը
և ձմրան խիստ անձանձնուն բլորին զա-
պիային նոզերուն դուրս թափուիլը թա-
ղեցին պատկանելի չէնքին ամբողջ հի-
մերը սոնդէ և վիտակի պատանքի մէջ,
որուն վրայ քիչ յառաջ կը խօսէր տեղույն
ճարտարապետ՝ թէ այժմու աշխատանք-
ները տակաւին ամբողջութեամբ չեն ան-
ջտած (տե՛ս Revue Biblique, 1903, էջ 586-
594, համառօտեած յօդուածագրէն, P. V.):

Ցիշատակելլ են հուսկ պատմական ա-
շաղանները Խուրուպէր Թիենուայի (S. W. P.
Mem. III), Փէյր Աւուայինի (տե՛ս նոյնը),
Խերսաքի (տե՛ս P. E. F. 1902, էջ 233),
Խուրուպէր Զաքարիայի (տե՛ս Revue Biblique,
1892), Մալեքաբաքայի եկեղեցիներուն (Re-
view Biblique, 1896): Այս վերջին պատմական
երեք աւազանները գտնուած են Բեթղե-
հէմի հարաւակողմի աւելեալ եկեղեցինե-
րու մէջ, իսկ մնացեալ երկու քէ՛ Յոպէիք
հարաւը, Տէյր Ապանի մօտ: (Աւելո)

ՄԿՐՏԻՉ ԱՐՔԵՊՈՒ. ԱՂԱԽՆՈՒՆԻ

ՀԱՅ - ԵՐԱԿԱՍԱՂԻՄ



Բ. — ԱՐԱԲԱԿԱՆ ՇՐՋԱՆ

10. — ԾՐԱԶԱԼԱԾԻԿ. — 1006 թռւակա-
նին, Վասիլ կայսեր ժամանակ, Ծաղա-
տիկ կը պատահէ. — Մահոթ է թէ տոմարա-
կան հաշուով՝ Զատիկը կը տօնուի գարնան
զիւերահաւասարի լուսնի լրման յաջորդ կի-
րակին, միայն թէ՝ որպէս ետք լուսնի լրման
հաշուին մէջ մենք էսա Աղեքսանդրացիի
հաշուելու կերպին կը հետեւինք և Յոյները
իրին Բիւզանդացիի կերպին, եւ այդ երկու
կերպերուն միջն եղած նուրբ տարրերու-
թեան մը հետեւանքով՝ լուսնի լրման մինչ
ըստ իրինեանին 532 տարուան ընթացքին
չորս անգամ Ապրիլ 5ի շաբաթ իրիկադէ-
մին տեղի կ'ունենար, և հետեւարը յաջորդ
օրը, Ապրիլ 6ի կիրակին հնար կ'ըլլար Զա-
տիկը տօնիլ, ըստ Էսասեանին՝ լուսնի այդ
լրումը կիրակի օր միայն կը պատահէր.
Հետեւարը, Զատիկին ալ, ըստ մեզ, հարկ
կ'ըլլար յաջորդ կիրակիին, Ապրիլ 13ին տօ-
նել: Ասկէց յառաջ կուգար Ծովագատիկի
հարցը, այսինքն երկուամեք իրարու Զա-
տիկ ածուու», սիալ, կոչելու ընթացքը, որ
մասնաւորապէս երթուազէմի մէջ տեղի կու
տար հայ-յոյն վէճերու, և նոյն իսկ արիւն-
կելութեանց: Այդպէս պատահած էր քա-
նիցը. նախ 570ին, ապա 665ին, 750ին,
յետոյ, 247 տարիներու ընդմիջումէ մը
վերջ, 1006ին, այդ թռւականին այս պատ-
ճառաւ, Յոյները շաբաթ մը առաջ կը տօ-
նեն հայերէն եւ անոնց հետեւարդներէն
(Ղպտի, Ասորի և Հապէչ): Եւ կը պատ-
ճուի թէ Ս. Գերեզմանի հանթեղները չեն
փառուիր այդ տարին. և, ըստ Մատթէոս
Ուոհայեցիին (էջ 52), Մահմետականները
տեսնելով քրիստոնեաներու խռովութիւն-
ներն ու կոփեները, և հրաշալի լոյսի պատ-
ճութիւնը առանպել համարելով՝ զայրացած
սուրէ կ'անցնեն Տաճարին մէջ հաւաքուած
10,000 քրիստոնեաները, որոնց սոկորները
երթուազէմի արևմուտքը քրայաններու մէջ
կը թաղեն, որ կը կոչուէր Մանկանց Երե-
խարք: Ուռնայեցիի ցոյց տուած տեղը Մա-
միլայի խլամաց գերեզմաննոցն է, ուր

Սրբուհի Մամիլլայի անունով եկեղեցի կար, սակայն անունը Մա-Միլլի բառէն կուգայ, որ կը նշանակէ Միլլոյի ջուրերը: Այսօր քը թիստոնեաներուն նշանարներուն տեղը յայտնի չէ:

Հոս էին հայոց վանքերէն միոյն աւերակները, ուր, կ'ըսէ Աստուածատուր եւպիսկոպոս Յովհաննէսանց, իր Պատմութեան մէջ, «մեր ամենանի հայերէն արձանագրութիւններ գտնուեցան Արևելյան Սարգիս Վ. Պ. անունով, զոր Եղյները ջնջեցին, երբ քաղաքին կառավարիչը անոր քարերը տանել տուաւ նոր կրպաններու շինութեան գործածուելու համար»:

11. — Այս գժնկակ ժամանակին Ս. Թակորի հայոց միաբանութեան պետն էր Արուէն պատրիարք, որ ախնասես կ'ըւլար Ս. Գերեզմանի կործանման, և սիրութ կարեցէր խոցուած կը մորմոքէր որ առաջին խալիքաններու հրովարտակները օգուտ չէին ըներ, ու կ'աղօթէր որ Տէրը այցելէր իր Ս. Եկեղեցին:

Արուէն պատրիարքին ժամանակակից է նաև Մեսրոպ եպիսկոպոս, որուն անունով հրովարտակ մը կայ, ըստ արար պատմիչին, ուր կ'ըսուի. «Հրամայեցինք Մեսրոպ եպիսկոպոսին՝ արքեպիսկոպոս ըլլալ երուրաղէմի հայոց վրայ, պատույ գերարկու հագցուցինք անոր, և զայն փերատեսչ կարգեցինք անոնց բոլոր կալուններուն վրայ, և իրմէ իր վանքերէն ամէն նեղութիւն փերցուցինք, ոչ ոք թող համարձակի վանքերէն ձեթ, մաս և ուրիշ բան պահանջել, և եթէ մէկը յանդին մեր հրամանին հակառակ շարժի՛ պիտի պատժուի. արգիլուած է յանիբարի ծանրանալ վանքերուն վրայ՝ նորանոր տուրքեց սահմանել կամ աւելցնել, անիբաւութիւններ ու զիկանքներ ընել: Հաս իրենց կամքին թող փակեն ու բանան վանքին գուռը՝ երբ որ ուզեն, և թող ոչ ոք հակառակի ասոր: Որչափ ատեն որ վանքին միաբանները ուզեն՝ Մեսրոպ եպիսկոպոսն իրենց վրայ տէր և իշխող թող ըլլալ, և երբ որ չուզեն զայն, իշխանութենէն վար առնեն իրենց ազատ ընտրութեամբ և իրենց վալեմի սովորութեան համաձայն: ԱՌէ ոք թող հակառակի այս հրովարտակին: Տրուած 1015ին: (Պատմ. Երուսաղէմի Աստուածատուր Եպս.

Յովհաննէսանց, էջ 123): — Սաւալանեանց չունի այս հրովարտակը իր պատմութեան մէջ:

12. — Հակառակ որ Ս. Երկիրը տաղանապալից ու վտանգաւոր կացութիւն մ'ունէր՝ բարպատառ ուխտաւորները չէին դադրեր այցելելէ Յիսուսի անօրինակն սրբատեղները, որոնց կարօտավ կը մաշէին, և գունդագունդ ուխտի կուգային Արևելքէն ու Արևմուտքէն:

Արևելքէն ուխտի եկողներուն մէջ լուսաւոր աստղերու պէս կը փայլին կրկու հայ սրբակեաց ճնշաւորներ, Ս. Մակար և Ս. Սիմէոն, որոնք Հայ Եկեղեցւոյ պարծանքներն են: Կ'արժէ տալ անոնց հակիրճ պատմութիւնը. —

Ա. — Ս. Մակար Միքայէլ անունով աղնուակն իշխանի մը զաւակն էր, առաքինի վարքով և ուսումնատինչ, հաւանաբար Անտիոքից, ուր Ս. Մակար մեծանուն եպիսկոպոսին քով զասիքարակուեցաւ, և անոր վախճանումէն յետոյ անոր անունն ու աթոռը ժառանգեց իր սրբակեաց արժանիքով: Ան բժշկութեան չնորիք ալ կ'ընդունի, ու ժամանակ մը վերջ՝ խոյս տառով իրեն եղած պատիւներէն՝ քանի մը աղգակիցներով Ս. Տեղեաց ուխտի կուգայ. կը քարոզէ Հրեաներուն ու Սարակինոսներուն. զիտէր անոնց լեզուն, ինչպէս նաև Յունարէն և Ասորէրէն. ոչ-քրիստոնեաններէն շատերը ճշմարիտ հաւատքին կը դարձնէ, թէե սաստիկ բրածեծ կ'ըլլայ ու կը բանտարկուի, սակայն հրաշքով կ'ազատի բանտէն: Անտիոքին, իր ժողովուրեդէն կուտագ վինքը երա իր աթոռը հրաւիրելու, սակայն կը մերժէ, երկու անզամ կ'այցելէ Ս. Երկիրը: Ազա կ'երթաց Փերմանիա, անինուրեք քարոզելով սիրոյ և անձման կեանքի աւետարանը: Կը հասնի Պանդա քաղաքը, որ ժանտախաէն կը տառապէր, շատերը կը բժշկէ, սակայն ինքնալ կը վարակուի ու կը մեռնի 1012ին, և ըստ իր հաւաստումին, իր մահէն վերջ ժանտախտը կը դադրի: Իր մարմինը կ'ամփոփուի Բաւոնի մենաստանին մէջ:

Բ. — Ս. Ալմեօն Ս. Մակարի պէս սըրակեաց վանական մըն էր ու մեծ քարոզիչ. աղնուական զօրավարի մը զաւակը.

ծնողքը կ'ամուսնացնեն զինքը, սակայն առանց ամուսնական առաջասարը մտնելու՝ կը հեռանայ Արշարունեաց երկիրը. Ս. Քարսեղի վանական կարգը կը մտնէ, ապա երկու աշակերտներով կ'առանձնանայ երասմիլ ձորը: Խոտակրոն ճգնութեամբ կ'ապրի և հրաշագործութիւններ կ'ընէ, խոյս տառով համբաւէ ու պատիւէ երուսամէմ կու գայ. Արուէն պատրիարք միրով կ'ընդունի զինքը, եւ անով կը միխթարուի. բայց Սրմէոն երկու տարիէն կը հեռանայ փառք և պատիւէ, և Սրեմուտք կը մեղնի. Սրմէն պատրիարք կը ցաւի անէց զրկուելուն համար, շրջաբարական թուղթ կը զրէ եւ բոպայի իշխաններուն, թուղթ մըն ալ Սրմէոնին կը յանձնէ, որ Հռոմ կ'երթայ: Արուէն պատրիարքի թուղթին մէջ կ'ըսուի՞թէ Խճիք Ս. Գերեզմանին պահապանն է եւ պատրիարք Երուսալիմի: Ս. Սրմէոն թենեատիկոս պապին կը ներկայանայ, որ կը քննէ ու փորձի կ'ենթարկէ անոր հաւատքն ու Հայ Եկեղեցւոյ ուղղափառ գաւանանքը, ու կը համար անոր սրբակեաց վարդին ու չնորհքին և Հայ Եկեղեցւոյ ուղղափառութեան վրայ: Ս. Սրմէոն բժշկութիւններ կ'ընէ Հռոմի մէջ, և մեծ հաշագործ սուրբի մը համբաւէն կ'արժանանայ, բայց չուտով խոյս կուտայ խուժանէն և կ'երթայ շրջելու Անգղիս, Սպանիա ու Փալիս, ամենաուրոք քարոզելով և թշշկութիւններ ընելու: Կրկն Խտալիս կը վերաբանայ եւ Մանդուա քաղաքի մենաստաններէն մին կը մտնէ, ուր իր մարյենի լիզուով ժամերգութիւն կ'ընէ: Կը զախճանի 1016ին, եւ հոն կը թաղուի: Թենեատիկոս պապի հըրամանով սուրբերուն կարգը կը գասուի. որուն յիշատակին մատուռներ ու սեղաններ կը շինուին, և մինչեւ այժմ կը տօնուի իր յիշատակի: — Լատին Եկեղեցին իրբեւ կաթոլիկ կ'ընդունի այս երկուքն ալ, սակայն անոնք ճշմարիս քրիստոնեայ սուրբեր են և Հայ Եկեղեցւոյ հարազատ գաւաններն ու փառքերը:

13.— ԺԱՅ գարու սկիզբները ամենէն կարես ինդիբն էր աշխարհի կատարածի կամ վախճանի գուշակութիւնը, այն է հազարամեայ սխալ վարդապետութիւնը, ըստ որում Քրիստոսի 1000 թուականին Աստուածածորդին. պիտի երեսէր և վերջին դա-

տաստանը տեղի պիտի ունենար Ս. Քաղաքին մէջ. ուստի ամէն ոք կը ջանար հոն փութալ, ուխտաւորներու հսկայ բազմութիւն մը լեցուցած էր Սուրբ Քաղաքին փողոցները, հարուստ իշխաններու և բարեպաշտ ուխտաւորներու հետ նաև աղքատ և սինէքոր մարդիկ կը չընէին նրուսադէմի փողոցները: Կարծես թէ այս շարժումը իր օգուտն ալ ունեցաւ Ս. Երկրի վանքերուն համար, հարուստ եւ մեծափարթամ իշխաններ իրենց գանձէն առան նուէրներ կը բաշխէին սրբավայրերուն, անոնց նորոգութեան համար՝ սարսափած վերջին գտասաւանի տանջանքներէն, կը յուսային անոնց փոխարէն երկնային վարձատրութիւն ստանալ:

Մինչ այդ, Եգիպտոսի և Պաղտատի իշխանները կը կռուէին Ս. Երկրը իրարու ձեռքէն յափշտակելու համար: Խոկ 1021ին Սկիւթացիք հիւսիսէն հեղեղի պէս կը թափին Հայաստանի վրայ, կը տիրեն Պարսկաստանի, ուր Սելճուկի թոռը Տուղրիլ մահմետականութիւն կ'ընդունի ու Պարսկագ թագաւորութիւնը կը վերականգնէ, և իր սուրբ կը հասցնէ մինչև Ս. Երկրը, մինչ անզին, Կ. Պոլիս, յոյն կայսրերը բիւղանդական սին վէճերով զբաղած էին:

14.— ԺԱՅ գարու Հայ Երուսալէմի պատմութեան փայլ մը կուտայ Գրիգոր Կիայասէր կաթողիկոս, որ մեծ փափաք ունէր այցելելու Ս. Երկրի, ինչպէս նաև Եգիպտոս, ու սուրբերու վկայարանութիւնները հաւաքելէ: Կ. Պոլիս այցելելէ յետոյ ճամարայ կ'ելլէ գէպի Երուսալէմ, սակայն, ծովուն ալեկուծութեան հետեանքով, փոխանակ Յոպաէի նաւահանգիստը Երթալուն նաւը կը քշուի գէպի Ալեքսանդրիա, ուր մեծ պատուվ կ'ընդունուի և ժամանակ մը կը մնայ հոն և Եգիպտացի անապատականներու վկայարանութիւնները կը հաւաքէ: իր քենորդին Գրիգոր եպիսկոպոսը փոխանորդ կը կարգէ իրեն և ճամբայ կ'ելլէ: Թէեւ չի յիշուիր անոր Ս. Քաղաք այցը, սակայն կարելի չէ ըմբռնել որ առանց Երուսալէմ հանգիպելու, ուր երթալու համար ճամբայ ելած էր, վերագրածած ըլլայ իր աթոռը: Սրեմուտք երթալու ակնարկութիւնը՝ կիրակոս պատմէի սիսալմամբ Հռոմ կը հասկայ, Ուռանյեցիք հոռոմը

(Կ. Պոլիս) Հուում գրելով, և զոր Հ. Մ. Զամշեանի իրեւ իրաւութիւն կ'ընդունի՝ ի նըպաստ կաթողիկութեան:

Անչուշա, Երուսաղէմի Ս. Յակոբեանց միաբանութեան մէջ մեծ ոգեսրութիւն յառաջ բիրա Վայասէրի նմոն սրբափայլ և քաջ հայրապետի մը ներկայութիւնը, որուն մասին, գժախտատրութ պատմական սուսեալներ չունինք:

15. — ՈՒԽԱԾԱԼՈՒՐԻԹԻՒՆ. — Սյո շըրջանին Ս. Երկրի քրիստոնեաները չարաչար հաւածանքներու և կեզեքութերու կ'ենթարկուէն՝ արաբներու, սելճուքեան թուրքերու և Փարակինոներու անզթութեան առարկայ ըլլալով, սակայն ուխտաւորութիւնը չէր դադիր՝ հակառակ այս բոլոր խժգժութիւններուն. Հայաստանէն և ուրիշ երկրներէ գունդագունդ կուզային բարեպաշտները բազմավանագ ու տաֆանակիր ճամբորգութեամբ. յաճախ աւազակներու ձեռքը կ'ինյալին ու կողոպտուելէ վիրջ երր Ս. Քաղաքի պարիսպի գուններուն կը հասնէին՝ զաննք զոց կը գտնէն իրենց առջև, և չէին կընար ներս մտնէլ մինչեւ որ անձուում մէկական ուկի տուրքը չվճարէին, իսկ չըքաւուրները պարիսպին քով թափանելով՝ անօթութիւնէ կը կրէծէին ու կը մեռնէին, շատ անգամ ալ բանամահ կ'ըլլային, առանց իրենց նուիրական ուխտը կատարելու:

Նկեղեցիներու մէջ քրիստոնեաները աղատ չէին իրենց պաշտամունքը կատարելու. ծեծ, կողոպուտ և խոշտանգում անպակաս էին: Անկարելի է առանց արցունքի նկարագրել հաւատացեալներու քաշած չարչարանքները:

Երբ ուխտաւորները իրենց հայրենիք կը վերադառնային, լալով ու արցունքով կը պատմէին Երուսաղէմի եկեղեցին տառապանքները, իրեւ ականականներ, որ կը մորմոքեցնէր հաւատացեալներու սիրաբը, և կը մուէր զիրենք գալու և Ս. Երկիրը աղատելու: Եւ արգարեւ Երուպայէն, Կերոսս անապատականի քարոզութեամբ, Ժ. Պարու զիրջերը խաչակիրները եկոն ու գրաւեցին Ս. Երկիրը մահմետականներու ձեռքէն:

16. — ԱՄՓՈՓՈՄ. — Ս. — Զանացինք, որչափ կարելի է, հակիմ գիծերով,

ներկայացնել արաբական շրջանին Հայ Երուսաղէմի պատմութիւնը. տուինք ժամանակի քաղաքական կացութիւնը, նշանաւոր գէմքերը իրենց սեղմ նկարագրով, երեք նշանաւոր պատրիարքներու — Արքահամի, Գրիգոր Եղեսացիի և Սրբէնի մասին համառօտ տեղեկութիւններ:

Թ. - ԺԱ. Գարը Բագրատունիաց թագաւորութեան շրջանն է, ցաւալի է որ ոչ մէկ յիշատակութիւն ունինք մէծագործութեանց մասին՝ Ս. Երկրի մէջ, և անոնց օժանդակութեան՝ վաճքերու վերաշնուռթեան համար, սակայն կարելի չէ որ անոնց ստարած չըլլան Ս. Երկրի հայ վաճքերու և Ս. Յակոբի միաբանութեան, ուխտաւորութեամբ և իրենց առատաձեռն նուէրներով:

Բ. — Ս. Աթոռոյ միաբանական ներքին կեանքի, տանեսական վիճակի և վարչութեան մասին՝ ոչինչ ունինք իրեւ ծանօթութիւն, պատմութիւնը կը զլանայ մեզ զի որ և է տեղեկութիւն: Սակայն, եթէ վաւերական է Սրբահամ վարդապետի ճամբորգութիւնը 40 վանականներով ի Սեքքէ, եթէ անոր արուած ապահովագրին մէջ յիշուած բոլոր սրբավայրերն ու վաճքերը հայոց սեպականութիւնն էին՝ պէտք է հետեւ ցնել ուրեմն՝ թէ կազմակերպեալ վանական միաբանութիւններ կայլն՝ այդ վանքերն ու սրբատիղները պահպանելու համար, որոնց մէջ բաւական թիւով ձեռագիրներ ընդունակուած են վանականներու ձեռքով, թէ մեր ձեռքը հասածները քարբէն անդին չեն անցնիր:

Արբահամ պատրիարքին արուած հրովարտակին մէջ կը յիշուին հայոց ունեցած կալաւածներն ու արտերը, ինչ որ կը նշանակի թէ այդ ժամանակիներէն սկսեալ Ս. Յակոր ունեցած է արգիւնաբեր անշարժ կալաւածներ, սակայն եկամուտի զլխաւոր, չըսելու համար միակ՝ աղբիւրը ուխտաւորութիւնն էր:

Վարչական տեսակէտով՝ գժուար թէ այդ վաղեմի ժամանակիներ կանոնաւոր ժողովական և տնտեսական կազմակերպութիւններ եղած ըլլան, այլ վաճքերու տեսչներ և վանահայրեր, որոնց պարտականութիւնն էր յամենայնի հնագանդի Ս. Յակոբի պետի կամ պատրիարքին:

Գ. — Հայ միաբանութեան յարաբերութիւնը իշխող իսլամ կառավարութեան հետ եղած է, ինչպէս միշտ, որինական հնագանդութիւն և քաղաքական կատարեալ հպատակութիւն, զամակի հայեր Ս. Երկրին մէջ ոչ մէկ քաղաքական տեսակտ կամ նպատակ կը հստանդիէն, ինչպէս մինչեւ ցայսօր, այլ իրենց միակ նպատակն էր պայծառ պահել Ս. Տեղերը և անխափան կատարել իրենց կրօնական պաշտամունքները. Ցունաց պէս զօրաւոր թագավառութիւն մը չունէն, որ մերթ ընդ մերթ կը տիրէր Ս. Երկրին եւ Ցունաց զիրքը կը զօրացնէր քաղաքականապէս: Հայերը խոնճմ էին այդ տեսակետով հնագանդութիւն ցուցնելու տիրող իշխանութեան, կը բաւէր միայն որ ազատ ըլլային իրենց հաւատքի խոստովանութեան ու սուրբ պաշտամունքներու կատարիման մէջ: Ասոր համար աւելի վստահութիւն կը վայելէին քան ուրիշները, եւ չնորդին քարժանանային, ինչպէս կը վկայեն իրենց չնորհուած պապանվագրերն ու հրավարակները:

Դ. — Միւս քրիստոնեայ ազգերու հետ ալ հայոց յարաբերութիւնը բարիկամական էր ու սիրալիր, կնքէն ի գիր. ինչպէս կը յիշուի Մուհամմէտի հրօմանակին մէջ, Պատի, Հապէտ և Ասորի եկեղեցները Հայոց հետականներին եղած են Ս. Երկրին մէջ, և սրբավայրերուն մէջ վայելած են Հայոց պաշտպանութիւնն ու հոգանին: Իսկ բիւզանդական մեծ եկեղեցին հետ Հայ եկեղեցույց յարաբերութիւնը շատ լաւ չէ եղած միշտ, քանի որ Ցոյն եկեղեցին յեցած իր կայսերապաշտպան զօրութեան՝ կ'ուզէր իրեն ենթարկել միւսները: Յարութեան տօնին, Շուպատիկի խնդիրը և Կուրէ կը ցուցնէ այդ սպին: Բիւզանդական տիրապետութեան ըրջանին՝ Հայ եկեղեցին ստիպուած էր յաճախ զըսէի խոնարհէլ Ցոյն եկեղեցին, սակայն, արաբական ըրջանին՝ գտաւիր անկախութիւնը և իր զիրքը զօրացուց՝ վայելելով արաբ խալիֆաներու պաշտպանութիւնը:

Ե. — Ս. Տեղեաց մէջ Հայոց զիրքը շատ կը զօրանաց արաբական ըրջանին, իթէ վաւերական է Սրբահամ պատրիարքին տրուած պապանվագրի պատճէնը, հայ միա-

բանութիւնը գերազանց և փառաւոր զիրքը մը կը գրաւէր սրբավայրերու մէջ, անոր մէջ իրեւ հայոց սեպհականութիւն կը յիշուին զրեթէ բոլոր կարեոր անօրինական սրբաւեղիները. — Ա. Գիրեզմանը, Վ. Յարութեան Տաճարի բոլոր մասերը, Գոգովան, Համբարձման լեռը, Տէղդէկմի Ս. Ծննդեան եկեղեցին, և մինչև Ասմարիոյ վանքը:

Անաստաս Վրդ. ի յիշած Դ. Դարուն շինուած 72 վանքերէն շատերը անշուշտ տակաւին հանգուն կը մայիս մինչեւ արաբական ըրջանը, երբ ինքը զիր կ'առնէր զանոնք: Սիրին բարձունքն վրոյ Ս. Յակոբի գրաւած պատկառելի զիրքը պատմական անհերքելի փաստ մըն է հայոց ունեցած մեծ ու նախանձելի իրաւունքներուն Ս. Քաղաքին մէջ:

Զ. — Ս. Յակոբի միւբանութեան կըրթական վիճակի մասին գրեթէ ոչինչ բերած է մէզի ժամանակին պատմութիւնը՝ իրեւ տեղեկութիւն, միայն Մուհամմէտի պագրին մէջ կը յիշուին ի միջի այլոց Անոնց տուի ... բոլոր իրենց վանքերը, եկեղեցները, դպրոցները, կալուածներն ու արտերը: Արմէ կը հետեւի թէ մէկէ աւելի դպրոցներ ունէին հայեր, բայց թէ ինչ տեսակ դպրոցներ էին անոնք, ո՞րքան աշակերտութիւն ունէին, և ինչ ծրագրի վրայ հիմնուած էին, ոչինչ գլուխնք. զժուար թէ կանոնաւոր և կրթական ինամեալ ծրագրը ունեցող դպրոցներ ըլլային, այլ հաւանաբար վանական պատիկ վարժոցներ, ուր վանականներ կը պատրաստուէին, եւ կամ աւելի վաղեմի գրութեամբ՝ փոքրաւորներ կամ մասնակներ, առ ոսո վարդապետին կ'աշակերտէն և վարժուելով միաբան կ'ըլլային: Թէւ Երուսալէմի Յագումանչական գպրոցը հինէն կը յիշուի, ինչ որ պատրաստուած եւ լեզուագէտ թարգմանիչ վարդապետներու փաղանգ մը կ'ենաթագրէ:

Է. — Գալուվ հայ գաղութիւն եւ ուխտաւորութեան, առաջինի մասին ոչինչ ունինք բանելիք, քանի որ պատմութիւնը բոլորովին կը լուէ այդ մասին, հայկական մեծ գաղութ մը կարելի չէ ենթագրել, թէւ Օմարի վինուորներու եւ այգիի պատմու-

թիւնը կը ցուցնէ թէ կալուած ունեցող հայեր կային. հաւանաբար Ս. Յակոբի սեպականութիւնն էր: Աւելի վանքերու շուրջը սպասաւորներու և մշակներու ընտանիքներ կոնցին ըլլալ, և Ալիսաւորներ, որ կը թըսի թէ բազմաթիւ էին, և ամէն տարի կը նորոգէին: Չատեր երկար տաեն կը մընային Ս. Երկիրը, կը չըչէին բոլոր նուիրական սրբավայրերը, և ոմանք վանքերը կը

մտնէին ու կրօնաւորի սքիմ կը հագնէին: Առանց ուկտաւորութեան հայ վանքերը պնչուք պիտի մնային և միաբանութիւնները անտեսապէս եւ թուապէս պիտի տկարանային. ուկտաւորութիւնն է որ իր առատ նուէրներովը պահած է վանքերն ու սրբավայրերը, որոնք եղած են ու կը մնան միշտ Հայ երւսալէմի պատմութեան առանցքն ու նպատակը:

(Վեց)

ՍԻՌՆ ՎՐԴ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱԿԵՐԱԳԻՐՆԵՐ

ԹԷՅՐԱՄ ԷԼ ԷՐՄԷՆԻԻ ՄԱՍԻՆ

Պ.

Նախորդ յօդուածներով ամրողական թարգմանութիւնը տուած էի պատմական երեք կտոր վաւերագիրներու, որնց պարունակութենէն կը պարուէր, թէ զինական մայաջողութեան հնտեւանքով վէզէրութեան պաշտօնը ձգելէ ետք՝ Պէհրամ էլ էրմէնի իր հայկական զօրագունքերով պահ մը պատմատանած է Թէլլ Պաշիր կողմերը և ապա Հափիզ Խալիֆայի հետ թշթակեցելով յաջողած է պահովութեան թուղթ և արտօնութիւն ձեռք բերել Եղիպատոս վերագանակալու համար:

Պէհրամի պաշտօնանկութեան յուզիչ պարագաները պատմագրով մէկէ աւելի մատենագիրներ կը վկայեն, թէ հայազգի վէզիլիին ձախողութեան պատճառ եղած է իր հակառակորդներուն և մրցակիցներուն կողմէ Գափիրէ մէջ պատրաստած զաղանի դաւագրութիւն մը, որու հման վրայ բարձրութեան վակիչի դէմ մզուած ճակատամարտին մէջ Պէհրամի բանակին մահմետական զինուորները դասավիք եղած և թշնամիին կողմը անցած են: Խնդիր է սակայն զիտնալ, թէ որո՞նք են եղած այս դաւագրութեան հեղինակները, կամ արդեօք Հափիզ Խալիֆան գործօն մասնակցութիւն ունեցած է լարուած դաւին մէջ: Միշնադարեան մեղի ծանօթ աղբիւրներ վճռական արտայալութիւններ չեն ըներ

գժբախտաբար այս մասին, այլ ճշմարտութեան սրբահար ընթերցողը կը ձգեն խարխումի մէջ: Յարդ մութի մէջ մնացած այս խիստ կարեոր կէտն է, ուրեմն, որ կը լուսաբանուի Սորի էլ Ասօայի մէջ տեղ գրտած 4րդ վաւերագրով մը, ուր պարզուած կը գտնենք միանգամայն յիշեալ դաւագրութեան տուն տուող շարժապիթները:

Խնդրոյ առարկայ վաւերագրի Հափիզ Խալիֆայի կողմէ Սիկիլիոյ քրիստոնեայ թագաւորին ուղղուած պաշտօնագիր մըն է, որուն արաբէկն բնագիրը և մեծագիր է էլեր կը գրաւէ Գալգաչանալի գործին մէջ և ուրով Եղիպատոսի գահակալը տեղեկութիւն կը հալորդէ Սիկիլիոյ իր պաշտօնակցին՝ օրուան հրատապ հարցերուն և վարչական քանի մը կարգագրութիւններու մասին: Պատմական տեսակէտէն թերես օգտակար պիտի ըլլար ամբողջական թարգմանութիւննը տալ ակնարկուած վաւերագրին, բայց Ալինոնի սուզ էջիրը անարժէք տեղեկութիւններով և միջնադարեան նոութարանութիւններով չխնդողիու մտահոգութեամբ՝ սոտորէ կը թարգմանեմ գրութեան ա'յն հատուածը միայն, որ ուղղակի աղերս ունի մեզ հետաքրքրող նիւթին հետո: (ՃՇՌ Սորի էլ Ասօա, հատ. Զ. էջ 458):

«Աստուծոյ ծառայ ու սիրելի և հաւատացեալներու հրամանատար Ապուլ Մէճիս Ապուլ Մէճուն էլ Հափրզ Լիտինլլահ Իւմամին (Խալիֆային) կողմէ»

Առ արքան Սիկիլիոյ կողմոյն, Անքարիայի(1), Անթալիայի(2), Կըլլաւրիայի(Քա-

(1) Տպագրութեան կամ ընդօրինակութեան սըլխալներ են պահովաբար Անբուրիա կամ Անբա-

լապոր), Աէթէրլոյի(1), Մուլֆի(1) և յարակից երկիրներուն . . .

. . . Խաղած ես Պէհրամի պարագան և մոր իրը թափառական և հաւածական ժամանումը թաթիմեան պետութեան մէջ: (Ասուուած յաւէրժացնէ այս պետութեան իշխանութիւնը): Իր հայրենիքը արտաքսած և իր երկիրը դաւր նետած էր զինքը, երբ ոչ դրամ ունէր և ոչ զիրք, ոչ ցեղախումը և ոչ ալ հետեղրդ: Գետութիւնը ամենալաւ ընդունելութիւնը բրաւ իրեն և խնդրուած գերապանցող չափու մը հասցոց անոր հանգէպ երախտազօրծութիւնը: Ան (պետութիւնը) ողողեց զինք այնպիսի չնորներով, զորս խնդրուու անզօր կը մընայ ամէն ակնկալութիւն և իր բարիքներով թոյլ տուաւ, որ ան ակնարկ պատցնէ ձիբուու և ինչքերու մէջտաղ: Իր գործերը ամէն որ կ'ածին ու կը բարգանձէին և իր հարստութիւնները ցանկացուածը եւ ուղուածը կը գլէին կ'անցնէին, մինչեւ որ տեղի ունեցաւ գժբախտութիւն մը, երբ վարչական անօրինութեան հարկադրանքին տակ այդ պահուն իրեն յանձննուեցաւ վէզիրութիւնը և իրեն արուեցաւ (2) վարչական սանձը: Այս ատան անպատճառութեան կողմէ պանուենուած ու զարգարուած և սատանայի կողմէ նկարակիրուած ու գեղեցկացուած խորհուրդ մը յացաւ: Ան ցուցադրեց բան մը, որու նշանները երեւան ելան և ապացուցներն ու հեաքերը պարզուեցաւ: Իր կողմէ (դրկուած) գալտոնի թղթակցութիւններով եւ յաշնաբերուած հայերէն զիրերով ան հանչել տուաւ իր արքանակներն ու ազգականները, իր ազգակիցներն ու ցեղախումը: Ասոնք կուգային հետզհետէ, մինչեւ որ ձիւաւոր և հետեւակ 20 հազար հազի հաւաքուեցաւ, մէջն ըլլալով իր երկու եղբօրորդինները և իր գերազանցնէն ուրիշը: Ասոնք մոլորեսոցին զինքը, իրեն հանգէպ խորչանք և ատիլութիւն առթող արարքի մղեցին և դէպի կացութեան խանգարում և գործերու խառնակներու մէջ:

Իս տեղանունները: Հաւանօրէն առաջինը պիտի ըլլայ Աննան, իսկ երկրորդը՝ Իրալիա կամ թիրեւս Բանքէլլէթա:

(1) Լաս եազութի աշխարհագութեան Քալապոր (Ֆրիլափիա) նախանդներ մժծ բազարներն մէկն է Մուլիք, բայց Աէթէրլոյի իշխանակութիւնը մնն զաներ նոյն աշխարհանութեանն մէջ: Կայ Սպառութիւն մեծ բազար մը, որ նոյնակս Քալապոր ննդական է:

(2) Տառապիօրէն՝ կարթուեցաւ կամ կացուեցաւ:

Քաջաէրեցին զինքը: Շւստի յաղթական զինուորները անոր յորի վարչութեան դէմ զարցան և իրենց օրէնքին և սովորութեան այլափոխումն առջև մերժեցին համբերել: Երբոր այս բանը տեսաւ, հաւատացեալու հրամանատարը անոր (Պէհրամի) համար շատ տեսաւ իշխանութիւնը և համոզուեցաւ, որ անտեսումը անդարմանների և անուղղելի հետեւանք պիտի ունենայ անդարմէիրութեանուունը: Աստի ան թղթակցիցաւ իր սիրելին ու մտերիմին հետո, որ լամբիթայտիթեան գրին մէջ կրթուած է և որու արժանիքը զիրութիք ծայրագոյն առաջին հասած է, սիրելի և մտերիմ՝ որ վաստակով և նուիրումով ձեռք բերած է իշխանութիւնը և որիկ զատ ու աէ մէկու անպատշաճ, այլ իրեն միայն վայրի զարձած է կայսորութեան գործերուուն նկազութիւնը, այն է ամենամեծ և գերարժէք պետը (1), որ այդ օրերուն Ղարպիյէի վիճակներուն նահանգապետն էր:

Հաւատացեալու հրամանատարին նամանները գրկուեցան զացանելու համար ասոր (Կալիխիչի): յիշեալ սանրակիւն հարցը և պարզէլու համար պետութեան գլխուն եկած այս փորձանքը: Ան ննդունեց հրաւելը, պատասխանեց կոչին և սոտքի ելաւ իր այն նմաններուն պէս, որոնց հաւատքի բաժինը լինառատ ընծայած է Աստուած և զորս ներեց ժամանակներու երախտիքը բրած է Ամենակարուզն ու Ամենամեծը:

Հզոր հոգածութեամբ մը յակարուեց զինք Աստուած, վելնառառ նիթիրով օգնութեան հասաւ և մարդկային կարողութիւնը գերազանցող երկնային օժանդակութեամբ զօրավիզ եղաւ իրեն: Ան հաւաքեց ժողովուրդը և քարոզ խօսեցաւ անոր առ Ան՝ Աստուածոյ մատեժնող և Անոր մօտ յարշիք գործի մը մէկուվ զայն եւ պարզելով պետութեան սպանացող վատնգը: Յառութեան օրուան պէս հաւաքուեցան իր չուրջը, լեռնագաւշեր և ցած գետիններ խոնուեցան եւ դաշտեր ու անհարթ մակերեսներ լցուեցան: Ընդարձակ երկրը նեղ կուգար արաբաներուն: Ծիշեալը (Պէհրամ) գանելու ծգտող առաջնադաշտութեան մասին վերցուեցան պատճառաբանութիւններն ու արգելքները: Զկար հրապարակ մը, որ ժողովուրդը խոնուած չըլլար. չկար անհատ մը, որ անոր վրայ քալիկու անհամ-

(1) Կայնարիկ իրավուան էլ Վայրիշիքի: որ ինչպէս յայտնի է, Պէհրամի գաւաղրութեամբ յաղթիէ եսր՝ վէղիութեան պաշտօնը ծեռք առաւ 137 թուակնին:

բեր և այս բանի յապաղման առթիւ մտասանջ չըլլար։ Ասոնց հետ բազգատելով՝ Պէհրամ եւ իր ընկերները մրապաղադ երանիվ մէջ ուշ բիժի եւ ովկիանոսի մէջ կաթիլիք կը նմանէին։

Ամենամեծ եւ գերաթէք պետին հետ միասին բազմութիւնը առաջ քարեց՝ փութարով զէպի Պէհրամ եւ սրարշաւ խոյանալով դէպի անոր ընկերները երրոր այս բանը զգաց, Պէհրամ հանգիստ կրտսեց եւ կծիկ գրաւ ու փախու (օ) օթեւաններ կորենիվ եւ իջեւաններ կոփտելով, թա՛ փառումը աւար նկատելով և ազատումը եւ րազ համարելով։

Հաւատացեալներու հրամանատարին վէզիլութեան պաշտօնը հաստատօքէն կանգ առան յիշեալ ամենամեծ և գերաթէք պետին վրայ, պաշտօն մը՝ որ անոր ցանեացոն ու նշանածը կը մնայ միշտ, որ անոր պաշտօնաւթեան ակնկառոյց կը սպասէ և դէպի անոր հայեցքը կը փութայ և կ'աճապարէ յարատեօրէն, պաշտօն մը՝ կ'ըսեմ — որ չէ դադրած իր գանեն զբրդարանքը ուշամիւն նկատելէ և այս յապազումն առթիւ նախերգակ և կրկնասան ոզքերու ըլլալէ։

Ան (Վայիխիչի) խօսքով և գործքով բարիք ըրաւ ամէնուն և պետութեան նկատմամբ զլուխ համեց գործ մը, որ վէզիլիներու մէջ անհման և մէջ թագաւորներու մէջ անգավական գրանց զինքը։ Ան փաստն ու ապացոյց եղաւ հանիփակն (ժամանակական) կրօնքին, պատիք և յարգանք ընծայեց մտերիմներու, իսկ թշնամիներուն սահմանեց նուաստացում և արհամարհանք։ Խալիֆայութիւնը պաշտպանեց անոր (Պէհրամի) գաւերսն գործադրութեան, գաւաճանութեան իրագործութիւն, ինչպէս նաև նենգաւորի խարէութեան եւ զաւակիփի խարդաւանքին զէմ։ Այս պատճուռաւ հաւատացեալներու հրամանատարը պատեանէն գուրս քաշեց զինքը՝ իր հաստ եւ սրաբերան գաշոյն, եւ ընտրեց զայն իրը վարչական գործերու հոգասար մը, որոն կոպիրը հագիւ թէ բրափը կը ճաշակին։

(1) Ներկայ պաշտօնապիրը, որ կը թուի գրուռ ըլլար Պէհրամի անկումէն անմիջապէս յիսոյ զիր չէ կոփտական սպիք, որովհան նախվան խօսր չընեն հայ վէլիքի փախասախն առիթ առաս զաւական մասին։ Արքարար, նաև Տէլէր եւ ուրիշ պատմիներ կը զիայեն։ Յէ Պէհրամ սահմաներով, որովհան իր բանակին մահմանական կրտսերներով տրուած ապանջում մը վրայ՝ խումբ խումբ գաւանու եղաւ եղաւ և թշնամին կողմը անցան։

Ներքուստ և արտաքուստ հաւասարապէս անկերծ լլլալուն՝ իրը մտերիմ և օգնական զատորուց զայն և իր անձին անխարդախ բարիկամը ըրաւ ի յարգան անոր բազմահամար սիրագործութիւններուն, որոնք թագուն չեն։

Անոր հոգածութեամբ գործերը կանոնաւորութեան լարին մէջ յարաշարուեցան և անոր վէզիլութեան տակ բարորութիւնը ընդհանրացա անպէս, ինչպէս որ արեւակը իր լոյսերով կը համակէ բոլոր նորիգունները։ Անոր ակնարկէն բարեկախտութիւններ դոյլացան և անոր օրնութիւններէն եւ բարեկաստութիւններէն երանութիւններ եւ բարեկաստութիւններէն երեան եկան։ Անոր բախտութուններ մեծութեանց սոսր սաղարթապատ զարձաւ և անոր բարեկաստակ խորհութիւնները կիօնքին համար հնայեակ և կախարդանք եղան չար փորձանքներու դէմ։ Անոր վիշտապիելի գործերը ասուուան լոյսը կը գերազանցեն և անոր օրուութիւնները պողպատակերտ սուսերացերերու սրութիւննը կը նսեմանաննեն։ Անոր մեծագործութիւնները գովուարի ծայրագոյն սահմաններէն և դրասափքի վերջակէտէն անզին կ'անցնին։ Թող բարձրաւան Ասսոււած այս չնորդը պահէ հավիրական խալիֆայութեան համար և բոլոր արարածները համակող զեղուն երախտիքին առթիւ թող գոհութիւն ներշնչէ իր բարեկարառութեամբն ու չնորդնը, իր բարեկացակամութեամբն ու կարպութեամբը (1)։

Երբոր Պէհրամ հիստամուտ եղաւ փախուստի և յաղթական զինուորները սաստագունքներէն կը համակող զեղուն երախտիքին առթիւ թող գոհութիւն ներշնչէ իր բարեկարառութեամբն ու չնորդնը պահի կորսուի, ան վերասին զիմումը ըրաւ պետական զինուորներին ու ազգին զավացումներուն, և կորստամբեր վայրերէն պահուածութիւն խնդրեց իր անձին համար։ Գթասրաւութիւնը պարփակեց զինքը, ապահով վութեան թուլզ գրուեցաւ և չնորդը վերաբանեցաւ իրեն։ Ան յաղթական բանակի մարգկանց խանուուեցան և իր բախտը, որ պահ մը խափառուած էր, առասձիր բախտերէն մէկը գարձաւ . . . ։

Գանիիրէ

ԳԷՈՐԴ ՄԷՍՄԻԼԵԱՆ

(1) Շռայլուած զովսուներուն իրական արժէքը համարու համար բախտական է յէշի թէ գրուատակի առարկան Վայիխիչը րիչ յիսոյ կասարեալ փամբար մը պարաւ խալիֆայի զիլուն։ Առ կրինակի բախտամարտերուն վրայ Պէհրամ Մարտակ վանիքն զրւի ելլերակ՝ եկաւ ազատաց զինքը անոր ծես քէն։

ՀԱԼԱՑԺԻ ԵՒ ՄՏԱԾՄԱՆ ՑՈՂՔԵՐ

Ս. ՇԽ Ս. Ր Հ Ե Ն Գ Ո Ւ Ր Ը Ե Լ Լ Ե Լ

Ազգարեւ շատ աւելի լաւ պիտի ըլլար մեղի համար՝ երկ կարենայինք աշխարհն էնդուրա ելլել զևսուած գտնելու համար միայն, երեւ Աստուած ջրողու որ ոչ կրկեսին վուշին մշշել եւ ոչ աչ լսենք պայտարին մյուրք: Երեւ կարենայինք յարանակը առաջի առանց կռաւելու: Երկ կրօնին մնութիւնի կարենայինք ոչ թէ փորձուրինեները օտանահարեւ, այլ Հրահանդիպիլ խոկ բնաւ անոնց: Երեւ մերի բոյլ տուրք ըլլալու համար՝ դադրիլ մարդ ըլլալէ: Թէ աշխարհ իր այժմեան կազմին մեջ ունեն իր փարձուրինեները, իր ֆանաները եւ ծովափաները. այս մասին է որ երբեք ներելի պիտի չըլլար երկմանի: Խնասուրիւն է անուած խոյս տալ ցրուածուրենէ, զգուածանալ նոյն խոկ բոյր անօպու յուշ զգաւուենէ, փնտուալ կարելի եղածին չափ՝ մեկուսացած կեաներին համար անուած ի նոյնին, ու յաճախագոյն՝ առանձնանենալին մենուրինը, մրամդիփուելու համար Աստուածոյ առջիւ. այս՝ անառաւելի են ասոնք, զոր շատ կարեւու ի իմի ունենալը Հավուական կեաների խաղաղ մրանիւրապսիքներ շ'արգիլց Արտասաման ազօրքի յարմար պայք մը վնասուուր Մամբեկի կաղնին ուրիշն ներեւու: Ու անի՞ անամենես իւ մասուր հոգին դեպի իր Հայրը վերացնելու համար, մեր փրկիլի թիւուս, դեպի լեռք հառուեցաւ: Բայց այս զգոււուրինեները ուրիշն համաձայն են երիսոնեական իմաստուրեան, նոյնին զնորական է մասձելը թէ աշխարհնեն փախչելու համար, պէտք է զգուածանալ բներուուրեան, ինեւ աւելի զգուածանալ նոյն չփում ունենալէ:

Ա. Ա.

Գ. Ս. Շ Ր Զ Ո Ւ Թ Ի Ի Ն

Տարիներ առաջ կարցայինք պատմութիւնը հնաւորչիկի մը որ, մուր գիւեր մը, դուռը եւա լրասուաւ փակրիկ սենեկի մը զոր ունեն ծեղնայարկին մեջ, ու, բոյրովին քնացած վիճակի մեջ, եւկար ատեն, պատեցաւ տանիին վրայ, նայուածին առջեւ լուր եւ դոյնահար բազմուրեան մը, որ իզուր կը խորեւ զայն փրկելու միջոցներու վրայ: Մերձակայ տօնի մը երազանելով, անինա իր արգուուրդը կը պատրահեւ, գուարը երգեր մրմջելով, ու ապահով կը լուսածու մը միւս չափելով տանիին հակուածք (զի իր եռեր կը պահպանէր զինի),

մինչեւ եղերը կը յառաջանար. շատ անգամներ ներացաւ եղերական սահմաննեն. շատ անգամներ նորւն հնու դարձաւ, միւս ծովուն, միւս հուն: Բայց յանկարծ, իրեն դիմունի պատուանեն մը, ովզակ լոյս մը ուղաց. հնաւորչիկին աշեւը անու հանկարպեցան. արքնցաւ. յետոյ արտակեղեց նիշ մը լուսեցաւ. յետոյ մասանիք անկում մը:

... Եւ զարբումը պահնեներ եւ զինքը: Աւաղ, անհաւատ եւ անսասուած մարդիկ, մարդիկ ուրօն Աստուածք այս աշխարհն է, ի՞նչ էլ դուք, երեւ ոչ հնաւորչիկն որ հնաւուած վիճակի մէջ կը խայլ անդունին եւ գերեք, երգելով բերես ու սօներ երազերով, պատպանուած ձեր բնենքն, բայց այն եղակերին պէս մահի կրելով միւս ձեզի հիեւ: Ամեն աշխարհաւուք իւ մեջ ունի յաւահասուրեան սերմը, անեն անսասուած կեանի միի է անձնապահուուրիւնով մը:

Ա. Ա.

Բ. Ա. Ր Ի Ա. Ս Ս Ո Ւ Ա Ծ Ը

Քիստոնեից Աստուածը Աստուած մրն է թէ այնքան իրական, թէ այնքան սիրելի, թէ այնքան դիւրա կը գտնուի եւ թէ այնքան խայր իւ ի նանայութը, այնպիս ներկայական իւ աշխարհի բոյր մասուրու եւ կեանին անդինենուն մէջ, Աստուած մը՝ որու միայն մասուրմ կը հրամայ փասհուրիւն այնքան ազգուապէս վերջապէս Անոր Յիսուս Քիստոնի մեջ յայսուրմ մէր իւրախանչիւն այնքան մօս եւ այնքան սեր ցոյց տուած ի զայն, որ, նոյն խու մենեն իր լուրց եւ իր եկիւլու հաւատացեանենուն համար է սակաւին ի՞նչ որ չէ եղած հնուրեան ոչ մեկ աստուածիմացին համար, Բայդ Աստուածը եւ Հայր մէր որ յերկիննար: Այս զաղափարը որքան աւելի զօրեղ կերպով իւմացուի եւ որքան աւելի կենազարի կերպով զգացուի, այնքան աւելի կը բանաւ եւ զորվական կ'ընէ սիրեցը: անոր մէր կը մայնի բարեսիրուրիւն եւ նեզուրիւն: անիկան հոգին տրամադիր կ'ընէ ոյրուուրեան եւ աշխակուցուրեան, մեն մի հոգիի մեջ կը սեղին մարդկային շահարգուուրիւն մը: ընկերուրիւն կը նիմեն բարոյական եւ անկեզզ խարիսիք մը վրայ: Քիստոնեական հաւատաւիններն են միայն որ կենան լայնցնել սիրը, անհարգուուր մարդով, իւրեւ մարդ իւապուունելու համար տիեզերական եղբարուրիւնը ... Ամեն երիսոնեայ սիրս սիրած է մարդկուրիւնը: անեն մարդ որ չէ սիրած զայն չէ երիսոնեայ: այս երկու հետաքրուրիւները անվանակի են:

Ա. Ա.

ԼՈՒՐԵՐ

ՄԱՅՐԱԳՈՅՆ ԱՐԵՒԵԼՔԻ ՀԱՅՈՒԹԵՆՔՆ

(Հար. Նախորդ թիւն եւ գերջ)

Խարպինի հայ Համամելք իբր վարչութիւն ունի Աղջային Կոմիտէ մը կամ Մարմին մը, հինգ անգամներէ, եւ Հոգաբարձութիւն մը, երեք անգամներէ, Առաջինին միայն երեք անգամներց այժմ պատօնի վրայ կը մնան, եւ են Միքայէլ Տեր Յովակիմնեան հայութան, Մարգիս Կրծելսան երեցիս, Ցովհաննես Միկայէլ Տեր Յովակիմնեան հայութան, Կամաւուր Յակոբեան, Թափէս Տեր Յակոբեան: Կը կառավարութիւն կանոնազով մը, որ ոչ մեր Սահմանադրութեան կը նմանի եւ ոչ Պոլոնինային: այլ աւելի կը լիւցն է վարչութիւն պարական ուսւ ժողովրդին, ուրուն իւտ շփման մէջ եղած են երկար ատենէ իւր, տեղական կառավարութեան օրինաց պահանջներուն պատասխացուած: Ունին նաև Տիկինաց Միուրին մը Վերջեր կազմոււե և նաև Տիկինաց Հ. Մ. Լ. Միուրին մը, եւ նպատակ այս եղեր նեռաւառ միւս զաղութեան մէջ ալ կազմել մասնահիւթիւր, Եկեղեցին չունի եղեր մասնաւու եկամուտի աղբիւր, եւ ամեն ինչ կը գոյանայ կամաւուր ճուրիւրատուրիւններէ: Բայց հիմակ սկրսեր են մասնել տեղական եկամուտի մը գոյաւուրան մասին:

Կարապէս Կապետեան, Խարպինի ազգայիններէն, այժմ Տայրէն փոխադրուած, վերջեր կտակ մը բրած և եղեր, բաժին հանելով նաև Երևանպէմի, պայմանա որ կալուած մը շինուի, արդիւնք դպրոցին յատկացնելու համար:

Անենք պիրով են իշաւու նետ, եւ Հոգեւու Հովիւն անձ կը բաւի կարեւու ազդեցուրիւն մը ունեցած ըլլալ՝ աւելի զօրացնելու համար այդ սերբ:

Խարպինի մէջ կայ Եղեր նաև անասուածութեան դիմ պայմանով եկեղեցական ժողով մը, ուսւ եպիսկոպոսի մը նախապահութեան եւրեւու, ուրուն Կ'անգամակցին բոլոր Եկեղեցիներու ներկայացուցիչները, նոյն իսկ լատինները, հետեւաբար նաև հայոց Հոգեւու Հովիւնը: իսկ Եանկայի մէջ կայ Եղեր Երիտասարդաց Միուրին մը, նախազան ու-

նենալով Վարդան Զազակեանը, որ Մելիք Նուպարեանի բարոյական հեղինակութեամբ եւ մեծ ջաներով կ'աշխատի եղեր վարձել ունե մը, աղօրատանի վերածելու համար զան: եւ այդ նպատակին համար արդէն կազմուեր է գոհացուցիչ գումար մը:

8. Ասովիկ Վ.րդ. նպատակ ունի եղեր ի մօսյ Երբալու նաև Եօֆօնանա, յայցիլութիւն ծանօթ աղջամու Տիկին Տիանա Աբգարի (*), որ կ'ապրի յառաջացած ծերութեան մէջ, այժմ դժբախտաբար զրուած առա կամանի նախակին դիւրութիւններէն եւ միջոցներէն, որնցմով այդ ագիւական հայութին պատեազմի ատեն մասնանան այժման օրակար եր եղերու եւ աղջային բարեկործական նպատակներու:

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ

Ա. Մ Ս Ո Ր Ե Ա Յ Ն Ե Ր Գ Ի Ն Լ Ո Ւ Ր Մ Ր

Անցեալ Գրոսուս ամսուան ընթացքին, Ս. Ալեքսանդր Տիգրան մազումը ինն, իւդ Երօն. Գիւրազոյն Անահանգ չորս անգամ նիստ ունեցաւ:

● Կ.րդ. 1 Գրոսուս. — Ս. Պատարագը մատուցաց կայ Բ. Մարտիրոսին, քարոզեց Տ. Նորարար Վրդ. բարպան առներով Մաթ. ք.թ. ՅԵ-37ը, բառեցաւ զատարարաններեան հայուր և ընթարիչն վաստերուն վրայ. և ցոյց տուաւ այդ թերութեան յառաջ եղած պատասխանատրուստիւրին ընթաց գրիստան զառաւուրաց:

● Ժամանակառուց բակի հնաւուրոց մեծ մարդիկ տակ այսոյ ակցի ունեցաւ Ս. Թարգմանչանց դպրոցից տարեկան հանգէսը, զոր բացաւ և փայլ տեսուոչը Տ. Կիւրեղի Վրդ. Ս. Պատիրար Հայուրը նախագանց, ներայ էին բոլոր միարանութիւնը և ինուան բազմութիւնն ժողովական Սանկապարտէզի և նախարթիւանքի բոլորը Կիւրեղի բարուան եղած բիշ եան եղած եղեցին, պարեցին, արտասանեցին, արամախօսեցին, ներկայացուանիւր տուին, և պարզեցին ամբողջ արուուն մը իրենց գնահատելի աշխատանիւրները ընդհանուր գոհուածական մակարածիւր պատառակուուր եղած եղած արագածուուր եղած առաջնորդներին 42 մանուկներ, երկորդէն՝ 14 աղջիկներ և 6 մանչեր: Տ. Կիւրեղ Վրդ. ազգու ճառ մը խօսեցաւ, ձնողաներուն յիշենենք իրենց պարագաներուները, իրենց զաւակներուն եւ գորոցին հանդէպ: Փ. Երիտասարդ անձամբ յանձնեց Ս. Պատրիարք Հոյութը:

● Պ. Հ. 3 Գրոսուս. — Ս. Պատրիարքը որ Տ. Եղիշէց և Տ. Տիգրայր վարդապետներու հետ նա-

(*) Դուք տեղեկութիւններէ իմացուեցաւ այդ պատական հայութին մատք: Հանգի՞ս իւ բայց հոգուս:

գարելք գացած էր երեկ, արձակուրդի մեկնազ պաշտրտաց օթևանի պատրաստութեան դորձոյ, միբարձարձաւ այօօր:

● Եղ. 4 Օգոստոս.— Տ. Նորայր Վրդ. մեկնեցաւ Անդրիան, ուր պիտի շարանակէ կիւիկան դպրիանքի տեսչութիւնը:

● Եղ. 5 Օգոստոս.— Ըստորդի Վիքիփ Հոլի կղերանցին սեռուէլ, ինուն ժամանգաւորենուուր հետ միասին, այցելեց պատրիարքարան, ուր Ս. Պատրիարքը Հայրը ընդունեց զիբեն մեծ դաշնիքին: Տեսուչն իրադարձութիւնը անուանեանց Ս. Պատրիարքը Հայրը պատրիարք այցելեցին մեր ժամանգաւորացը եւ այլն: Առօր Կիւլգիկան Մատունգարանը, ուր մեր ջարդագումարենու և արկանագնուուն էնտ բոլորուց պատույ մեջանակի մը շուրջ:

● Եր. 6 Օգոստոս.— Վազուն Վարդավառի կիրակամուտի առթիւ. Ս. Պատրիարքը ընթափառի թափօրին առաջնորդուեցաւ ի Մայրաքանար, ուր, յստ ժամերացութեան, Գաւիթ եւ Յակոբայ Ենթանցորդ Նախատանակ և կատարաւուցաւ, ըստ աւանդական սովորութեան, զի Վարդավառը նոյն առեն Ս. Աթոռոյ տու է Արքուոց Յակոբանց համար, ի հետեւ այս աւանդութեան թէ նախանկարութիւնը Վարդավառին է որ մատուցած է իր առաջին ու պատարուց:

● Կիր. 8 Օգոստոս.— Ս. Պատրիարքը Հայրը պատրաբեց Վարդավառի տօնին առթիւ և քարոզի: Թափօրին անարանին մէջ Շիռուի, Մայուսէի և Եղիայի առընթերակայութեան պատկերէն մէկ հերագուրծած: Ընդայնեց առ մատածութիւն ու պատաւածած իրայի ու պատաւածային այդ պատրիարքանը, բաւական պիտի ըլլար գարեւու մարդկային կեանքը, երէ աշխարհ ընդունակ ՀԸԱԱՐ չարին այսինքն մեղքութեանուն: Առ առաջորդ մարդիկ կրծքանկանը ըլլային Առող համար է որ աստուածային անհան իմաստութենած տներն անանքին վրայ, սիրոյ հետո, իրենց ազգեաւթիւնն առնենք և նախապատրաստական գառաքարան, հակոգութեամբ Փափա-Ժեսուչ Տ. Ակիւտու Արքայի:

● Եղ. 9 Օգոստոս.— Վարդավառի մեկնեցաւ առթիւ համար, աշակերտութեան աւ խումբը, արկաւագնիւթիւնն առնենք և նախապատրաստական գառաքարան, հակոգութեամբ Փափա-Ժեսուչ Տ. Ակիւտու Արքայի:

● Եղ. 10 Օգոստոս.— Երուսաղէմ Թագած աշակերտները Պարենակի վանքին հովոցը անցուցի ամրոցի օքերին:

● Կիր. 15 Օգոստոս.— Ս. Պատրաբի միջանք, որ մատուցացաւ ի Ս. Պատրիարքին, քարոզեց Տ. Տիրոս Վրդ., սրագրաւութեան անմիտաւութեան մէջ պիտի միշտ պատասխան մէջ նոյն իսկ պատրաբի կարենայ մանաւան նորուութեաւութեան անմանաւութեան հաւատագոյ:

● Եղ. 12 Օգոստոս.— Երուսաղէմ Թագած աշակերտները Պարենակի վանքին հովոցը անցուցի ամրոցի օքերին:

● Կիր. 15 Օգոստոս.— Ս. Պատրաբի միջանք, որ մատուցացաւ ի Ս. Պատրիարքին, քարոզեց Տ. Տիրոս Վրդ., սրագրաւութեան անմիտաւութեան մէջ պիտի միշտ պատասխան այս քարոզը:

բէնքներով կառավարուած կեանքին ի վերաբնակն օքենքներով կառավարուածին:

● Եղ. 19 Օգոստոս.— Վարդավառի և աշակերտք Պարուսակի անցուցին օքեն Ս. Պատրիարք Հայրը, Տ. Ենոքը և Տ. Ասկի արքաներուն հետ մասնաւութիւն գիրմանական կրտսեանցի անասուց անցուց օքեն:

● Կիր. 22 Օգոստոս.— Տ. Յուսիկ Վրդ. քարզկց Մայր Յաւարին մէջ, վերլուծօքէն բացատրելով Մոթ. ԻԱ. 28-31ի առաջիր, շանց հաւակցնել իւ Աւոտանութիւնը ո՛չ թէ խօսուց այլ գործով է կատարուի, այդ մասին երէ զանցառութիւն իսկ տեղի ունեցած ըլլայ, մարդ կրթանական գայի արքայի արք, երբ խճամբարէն անդրացանայ իսկ թիւթեան վրայ է լրացն զայն: Անենէն մեծ մեղաւուր աւ, զշաւուզ, կը բանա իր առջին երկնից գուռը:

● Բ. 23 Օգոստոս.— Երկու սեռէ քառաւուն անգլիացի ու բատաւուրեն, որնց տանը քահանաներ այցելեցին, Ս. Պատրիարք Հօր, որ ընտաւններուն զիրենք մեծ դաշնիքն մէջ, օքնութեամբ ի երբու:

— Մեր գարդապահեաները եւ սարհաւագները անկիւտան Սենդ գերեցիցոյ յարակից մէկ օրական մէջ այսօն ներկայ գտնացան պատուոյ թէյսանկանի ըլլ, որ Վիքիփ Հոլի ժամանակաւորներու տուին իրենց:

● Եղ. 26 Օգոստոս.— Ս. Պատրիարք Հայրը, որ գարձաւ նաղարէթ էր գայաց, ծնառու Տ. Եղիշէ Վրդ. ի ուռուցիչ Պ. Ե. Գրեգորիանի հետ, արձակուրդի մեկնած աշակերտներուն այցելեաւ համար, այսօն վերադարձած, զի կիւր մը Տիրերական ծգամի թապազլոյ գերմանական հրաւանցոցը, այդ առթիւ Կիր այցելելով Կաֆանանամի, Բիթութայայի, Մակուլայի, Արքային, հայրական բունակութեանց լեռը, Հացիութեանց բազմացան հրաւագայրը, հայն:

● Եր. 28 Օգոստոս.— Տ. Ենոքն Արքայի և արձակուրդի գացած սարհաւագներու և աշակերտաց առջին իրումը այսօն դարձաւ նաղարէթին:

— Երկույին, Ս. Պատրիարք Հօր դիմաւուրամբ ընթափառիւ մւուաք գործուեցաւ Ս. Կուտուսին Գերեզմանի եկեղեցին, ի Գիւթամանի, ուր կիւրամուտի Վերագուման նախապատրաստական գառաքարան, Տ. Մաթուրանի և աշակերտք միշտ է կէս զիշեր մասցին, հուկուան գիշերային կատարեալու կատարեալու համար անուանաւութեան անմանաւութեան հաւատագոյ:

● Կիր. 29 Օգոստոս. (Վերափոխում Ս. Կուտուսին). — Առաւտանան ընթափառիւն նախապատրաստական Տ. Մեսոպոտամական, որ Ս. Կուտուսին գիշերամանին վրայ պատրաբաց էր այցելու ինարանով: Անունն զայ թիւին մէջ պիտի կիւր արքատական կատարեալու այս քարոզը:

● Եղ. 30 Օգոստոս.— Վերափոխում Մելելուց առթիւ Ս. Պատրաբաց մատուցացաւ ի Ս. Փրիիչ, Պատրաբացեց և քարզկց Տ. Եղիշէ Վրդ. և ընթափառիւն կարգավոր շաբաթիւն անդամական կարգավորութեան անմանաւութեան մէջ պիտի միշտ պատասխան այս քարոզը: